



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6267



1868

5-39

մէր-Ծայրացւուն (168)

ԱՍՎԱՐԵԶ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

ՀԱՅՈՑ

Գ Ր Ե Ա Ց

Ա . Տ Ի Մ Ա Յ Ա Ր Ա Կ Ա Ս Ի Ա . Ա . Զ .

Հ Ա Յ Ո Ւ Ա .



Կ . Պ Ո Լ Ի Ւ Ք Տ Պ Ո Ր Ո Ւ Ի Յ . Ա .

23.1(91.9)

5-46

1868

2010

Printed In Turkey

5

6724.44

323.1 (=91.99)

S - 46

ԱՐ


ԱՎԱՐՔԵԱ

Ա Զ Գ Ա Տ Ի Ե

ՀԱՅՈՑ

ԳՐԵԱՑ

Ա. Տ. Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.



ՀԱՅՈՐ Ա.



Ա. ՊՈԼԻԿ Ի ՏԵՐԵՆԻ Յ. Ա.

1868

ՅԱՌԱԶԱՐԱՆ

Թէ եւ քաջ գիտեն մեր սիրելի ընթերցողք՝ որ ազգերնիս ուսման կարօւ գալով մեծամեծ աշխատութեան տակ է են նոյնը իրենց գրաւելու, եւ ամեն չայ անուն կրող անձ կը ջանա իր իրձը կամ նպատակը եղբօրը յայտնել, նոյն Ազգութեան ոգին եռամնդը սգացումը մենք ալ կրելով ու զեցինք այս մէկ փաքը ազգօշ գուտ աշխատութիւննիս սիրելի Հայ մանկութեացս նուիրել, ուր կը պատմուի Մարգկութիւն Ազգութիւն եւ Ազգայ սիրութիւն, ոչ ճարտարութիւննիս, ոչ պերծութիւննիս յայտնել ու զեցինք, եւ ոչ ալ շրջուն եւ մթին կերպովմը գըրեցինք, այ եւ սովորական բառերով ու զեցինք եռամնկիւնուձեւ Ազգոցին ասպարէ մը բանալ եւ երեքի վերածել.

Ա. մէջ Մարգկութեան նկարը կը տեսնուի թ, մէջ Ազգութեան, իսկ Գ. ալ, Ազգասիրութիւնը կը տեսնուի ամեն մէկը իր ապացոյցներովմ, ուր ամէն Հայ մանկակը ազատ են մտնալու, եւ իրենց նկարները դիտելու։ Եւ ընթացքնին սեւ-

ՏԵՇՄԱՑ
Վ Պ Ե Ր Ա Յ Ա Յ

ԽՈՏԱԿ

ՅՈՒՆԻ

Ա Ռ Ա Յ Ա Յ Ա Յ

Դ 90292



344

40

8881

2001

նելու թէ՝ ո՞ւր կերթայ, եւ աստիճանն
ին թէ՝ ո՞ւր իշած է, իսկ վիճակնին ալ
թէ՝ ինչո՞ւ մէջ է, որո՞ք սոյն ասպարի-
զիս մէջ պիտի տեսնուին ան աղօտ կեր-
պով մը։ Սիրելի ընթերցողք, թէսկէտ
չէինք արժուն այսպիսի գործի մը ձեւնա-
մուխ ըլլալ, բայց դարուս հարկնապա-
հանջումը ստիպեցին զիս այսպիսի փոքր
աշխատութեան մը մըցիլ, իրաւի շատ
տետրակներ ունինք հրատարակուած,
բայց Քրիստոնէ ական անունով . . . եղ-
բարք ո՞չ ապաքէն յօրէնքը այս գրկուին
մէջ պատուածին վրայէ հիմուած, ու
րեմին ամէն անձ պարտաւորէ յառաջա-
բանութենէ սկսեալ մինչեւ աւարտը աչ-
քէ անցնէ, նա եւս իրեն վրա պահէ իր-
բեւ դարման (ինչ դարման ունեցածնին
թոթափելու եւ չունեցածին ստանա-
լու) որպէս զի ծշմարիտ բանին հետեւող
անձնութրանք, երբ այն ինչ տեղէ Ճա-
նապարհորդութիւն ըրին խորհեցան թէ՝
«այս ինչ տեղն յԱզգային յասպարէզ մը
կըլլայ ըսելով անյան գնացին որոնց նը-
պատակին համեմատ ուղեցինք մենք ալ
նոյն տեղին հիմնարկութիւնն ընել, կը

թումք շինութիւնն ալ մեր հանրածա-
նօթ եւ մեծ անուն հեղինակնուս, եւ
երկրորդ հատորին մէջ կը յուսամ թէ
ծափարակ ընկալ, եւ իբրեւ նորատի
մանկանց նման քայլ առ քայլ պիտի ըն-
դարձակենք այս ասպարէզը։ Սորին մէջ
որ պիտի հրձուին Հայ մանկունք, ոնձ
նուիրանայ աշխատութեամբը բացուէ-
ցաւ, այս համեզ պատուզը՝ որ պիտի ու-
տեն որոնց տնկած ծառոյն է։

Մնամ Ճշմարիտ Ազգասիրութեան
ձերում.

Վարդան Տ. Մարկոսեան Սեբաստիան
աշխերդ Անդրոնիկ Շնիւրունեան։



Համապատ զնի կու մեջ թշրիւց զիւռնի
և ուստի անհանդի և առա ծնն և ենու
Ավ Խառար լի ։ Են միջուռն բարձրն
կառակ անդր և յան անգամին
և խայր լրաց ու լրաց անու մարման
Են միջու որ խառար ու ուստի անգամին
ու զիւռնին ու մի ունց անգամ զն
անգամ լրաց ու անգամ ու ուստի անգամ
անգամ լրաց ու անգամ զն

Համապատ համար ու անգամ և նույն
անգամ անգամ ու անգամ և նույն

ՄԱՍՆ Ա . Վարդակ է անգամ անգամ ու
ուստի լրաց ու անգամ և նույն անգամ և նույն
անգամ և նույն անգամ և նույն անգամ և նույն
Ամէն մարդ եւ մամէն չայ լեզու մարդ
կութիւն, ազգութիւն, եւ ազգասիրութիւն
կը քարոզեն, դժբաղդաբար որոնց երեքն
ալ դեռ ճանչցած չեմ, այս մասին կուզեմ
իմանալ թէ, ի՞նչ է մարդկութիւնը, ի՞նչ
է ազգութիւնը եւ ի՞նչ է ազգասիրութիւնը:

ՀԱՐՑ : Ի՞նչ է մարդկութիւնն, եւ ի՞նչ
պէտք ունի մարդկութեան համնիլ :

ՊԱՏԱՍԽԱՆ : Մարդս նախ պարտ է ան-
գամ մը խորհի ի՞նչ բանի համար ստեղծ-
ուած է, եւ ի՞նչ պիտի ըլլայ, Բ. պիտի
խորհի թէ մարդ մը կատարեալ մարդ ըլլա-
ւու ի՞նչ պէտքեր ունի, եւ որով կը լայ, ։
Հ. Ըսէ որ խելքս համնի ի՞նչ բանի հա-
մար ստեղծուած եմք, եւ ի՞նչ ըլլամք :

Պ. Բարեկամ մարդս մեծամեծ գործե-
րու համար է որ ստեղծուած է իրաւի Աստ-
ուած շատ կենդանիներ ալ ստեղծած է,
երբէք անոնց մէկը կը թութեան ենթակայ
չեն կրնար ըլլալ որպէս զի ապացոյցն ամէն
ստեն մեր աչքին ներկայ կը կինայ, Առա-
ջին օրէն ակսեց ստեղծագործութիւն ընել,
մինչեւ հինգերորդ օրը, եւ հոն տեղ կեցաւ

Եւ բոլոր ստեղծածներն աչքէ անցնելով,
խորհեցաւ թէ յիրաւի շատ բան կայ 'ի լոյս
հանելու , բաւական չը սեպելով մինչեւ
հինգերորդ աւուր ըրած ստեղծագործու-
թիւններն , ինչպէս վարդապետք եկեղեց-
ւոյ կը գրեն (չհանդուրժեալ բնութեանց
բարւոյն ունիլ զանձառ միայն բարի այլ
ստեղծեալ մարդ իւր պատկեր , 'ի վեցեր-
րորդ առաւօտուն . . .) այս շնորհքը ըրաւ
մեզի :

Հ . ի՞նչ շնորհք ըրաւ մեզի :

Պ . Ուստան հնմթակայ եւ միանգաման
ստեղծագործութիւն ընելու կարողութիւն
տուաւ մեզի , ինչպէս որ կը տեսնուի օր-
քանզօր եղած ստեղծագործութիւններ շո-
գենաներ , հեռագիրներ , երկաթուղիներ ,
եւ շատ հնարագործութիւններ հետզհետէ
ծնելու վրայ են , վերջապէս սասնք բոլորն
ալ մարդկային մասաց ծնուհեներն են , ալ
ասկից մեծ շնորհք կրնայ ըլալ բարեկամ ,
եթէ խորհելու ըլլամք , եւ եթէ խորհելու
ըլլամք , մեծամեծ կարողութիւններ պար-
զեւած է մեզի :

Հ . ի՞նչ կը սեմ հինգ աւուր մէջ ստեղ-
ածն կենդանիները , եթէ ացդ կարողու-
թիւնները չոնին , յիրաւի մարդու ինք Աս-
տուծոյ մէկ շնորհքնէ , եւ ըսածնիդ ալ ճիշդ
է , իւ կը հաստատեմ :

Պ . Բարեկամ մեր ըսածները ճշմրտա-
նալը ձեղմէ կախում չունի , ամէն բանին
ապացոյւը մեզի ներկայ է . թէեւ մենք Առ-
տուծոյ ստեղծագործութիւն ըրած ատենք
քովը չէինք , բայց նոյն կենդանիներ եւ
մենք մէկմէկու քով ենք , մարդը կը կըր-
թուի անասունը չը կրթուիր , մարդս ստեղ-
ծագործութիւն կ'ընէ , անասունը չըներ ,
մարդս ինքը ստեղծողը կը ճանչնայ , անա-
սունը չի ճանչնար , մարդս կը մեղանչէ , ա-
նասունը չը մեղանչէր , մարդս կ'արդարա-
նայ , անասունը չը կրնար , մարդս կը գրդ-
ջայ անասունը չը կրնար , մարդս աբրա-
յութիւն կերթայ , անասունը չի երթար ,
վերջապէս մարդս դժոխքը կերթայ , անա-
սունը չերթար , անանկ գիտցաց ըլլամքը ,
մարդս մեծ զարմանք մընէ այս հոգագուն-
տիս վրայ : ըսածներս խորհէ :

Հ . Յիրաւի ըսածներդ խորհեցայ , բայց
ի՞նչ ըսել է թէ՝ մարդս ինքը ստեղծողը կը
ճանչնայ , անասունը չի ճանչնար , թող մէկ
ալ ըսածներդ մէկդի կենան այդ ըսածդ իմ
խելքիս գէմ եկաւ :

Պ . Յրաւի ասի քիչ մը խելքիտ գէմ ե-
կաւ , բարեկամ դուն անոնց կը նմանիս ե-
թէ անոնք քեզի կը նմանցնես :

Հ . կը տեսնեմ որ երկուքն ալ մի եւ նոյն

շարժողութիւն ունին, մարդս միայն բանաւորութիւն մը աւելի ունի անասունէն, ու կրօք մաօք հաւասար են միմեանց, մարդն ալ որդեծնութեան գործը կը կատարէ անասունն ալ. մարդն ալ իր զաւկներուն վրայ սէր ունի անասունն ալ, մարդն ալ կըզպայ անասունն ալ՝ ասանկ չէ եղանց:

Պ. Ոչ բարեկամ, եթէ դուն անոնք քեզի կը նմանցնես, ես չեմ նմանիր, եւ ձեզի ալ կըզզամ, որպէս զի խիզճան զիս կը տանչէ, եւ ասոր համար ալ որ մարդկութիւնը գեռ ինչ ըլլալ չ'սորվեցուցինք. բարեկամ թէ եւ մարդս հողէ ջուրէ գոյացել մարդին մէ, բայց այս երկինք եւ երկիր ոչնչէն գոյացնող, առուելզաց պարը շարու, արեգակն ու լուսինը մեզի լուսուու կարգել եւ որոնց լրջանն ու սահմանը թելագրող Ասուծոց լոյսուն մէկ փոքր նշոյն ալ մեր վրայ ըլլալով եւ մենք ալ իրեն կը նմանիմք ինչպէս Ա. գիրքը կը վկայէ թէ (ի պատկեր իւր եւ ի նմանութիւն) լսուեցաւ:

Հ. Շատ աղէկ հիմա հոս աւելի հետաքրգիր պիտի ըլլամ այդ խօսքիդ վրայ թէ նիւթական մը անհիմթի նմանի. երբէք որպէս զի ես աղէկ համոզուած եմ որ Աստուած ոչ մարմին ունի եւ ոչ ալ պատկեր առի իմանալի էակ մըն է:

Պ. Եյս հարցումիդ շատ գոհ եմ, որովհետեւ իմ կիրքս շարժեցաւ, աւելի հստակտի պարզուի մարդ ի պատկեր իւր ըլլալը, բայց հարցումներնիդ անվայել է. Ըրած առաջարկութիւնուդ ալ անասնելի գոհհացուցիչ պատասխաններ ընդունելու, բայց կաղաչեմ հարցումներդ կանոնաւոր ըլլան:

Հ. Ներկեցէք եղանցը իմ կարողութիւնս այսափ է, թէպէտ ես ալ կը ջանամ շրջուն խօսակցութեամբ հարցումներ ունենամ, սակայն անկիրթ մնալով զձեզ ալ կը նեղացնեմ:

Պ. Հոգ չէ բարեկամ խօսքերնիդ շրջուն եւ կանոնաւոր ըլլալը, սակայն անպատճեն հարցումներ կընէք յանդգնաբար թէ մարդն ալ կըզպայ անասունն ալ ատի մեծ յանդընութիւն է, (Դաւիթին ըսածին ալ չէ՞ք լըսեր որ ըսաւ թէ մարդ ի պատուի երազ իմացաւ, հաւասարեցաւ անասունց անբանից նմանեցաւ) ինչո՞ւ երբորդ հարցումնիդ մէջ ըսիր թէ հաւասար են միմեանց: Այդ հարցումնիդ յանդգնութիւն չէ՞: միթէ արարչին երկիւլը մոքէզ հանեցի՞ր:

Հ. Այս յանդգնութիւն է մէկ կողմէն, բայց կը կարծեմ թէ այդ Դաւիթը ըսածը մեր նախամօր խարուելուն վրայ է ըսած, եւ ոչ ասոր:

Պ. Այս ճիշդ է թէ մեր նախամօրն համար թէպէտ ամսդիտութեամբ նմանեցաւ , բայց վերջը ազատեցու արարչին այցելութեամբը , կրկին նմանելու չէ ինչպէս ազատեց արդեօք գիտես ոչ միայն լոկ ազատութիւն մը , այլ եւ իր ունեցածին ալ ժառանգակից ըլլալ խօսացաւ , եւս արդէն ալ չնորդք պարգեւած էր աւելի աղդէկ կերպով մը գիտցար որ մարդ ի պատկեր իւր է ըստեղծեր , ուրեմն ձեր ըստներն յանդոնութիւն են , աճաւասիկ սա ալ . Աստուած երկինք եւ երկիր ստեղծեց եւ կտրպացրեց , եւ մարդն ալ ժամացոյցը շինեց եւ կարգադրեց . թէ որ երկինք եւ երկիր արեգակ եւ լուսին , որոնց թեղագրութիւնները նայինք . եւ աչքերնիւ դարցնենք ժամացոյցին եւ անոր թեղագրութեանը վրայնալինք մէկ փար բան մը կը տեսնենք արդէն մենք ալ ըստնք թէ Աստուծոյ լոյսոցն մէկ փոքր նրանք մեր վրայ ցաթած է :

Հ. Կերեւայ թէ միայն այդպիսի հնարագործներուն մարդ կրտուի , միթէ մենք մարդ չենք եղբայր :

Պ. Այս մարդ ենք , բայց մարդկութիւնք չենք ճանչնար . բարեկամ պէտք է մարդըս արամախոն ըլլայ , եւ խորին խորհուրդներու մէջ ձեռք նետէ , ինչպէս ըստնք թէ .

այդ գերազանց կարողութիւնը մրայն մարդուս արուած է , եւ այդ կարողութեանց ձեռքով պիտի գաղափարներ ստանանք , եւ այն գաղափարաց ձեռքովն ալ կրնանք պահետեանցներն յառաջ բերել թէ իրավի երկինք եւ երկիր ստեղծող եւ մեզ ոչինչն գոյացնող , եւ ոչինչ ընող յաւիաենականութեան Աստուած մը կայ անշուշտ բարեկամ հիմա գիտցար մարդս ինչ վառքի ինչ աստիճանի տէր ըլլալը , եւ Աստուածոյ ալ որչափ սիրելի ըլլալը . այն հինգ աւոր մէջ ըստեղծած կենդանիները ունին այդ գերազանց կարողութիւնը որ Յերրորդ հարցում ներնուգ մէջ թէ այդ իմ խելքիո գէմ է , միթէ մենք սիսլեցանք այն տեղը . որ ըսինք թէ անառունը իր աստուածը չի ճանչնար , բարեկամ կը կարծեմ թէ ճշմարիտ է ըստներս . սա ալ ըսիր թէ մարդն ալ իր զաւկըները կը սիրէ անառունն ալ . բարեկամ ոչ ապաքէն ամեն հողաբոյս եւ ամեն ծառեր կըզգան տեսակ տեսակ մնանին պտուղ կուտան , բայց մարդը ատոնց որո՞ւն կը նմանեցնես բարեկամ , անանիք գիտցիր որ , մարդս այս հողագունտիս վըրբայ անման մէ , ինչպէս որ Աստուած երկինքը , սակայն կան փուամիտներ ալ որ մարդկային ձեւը եթէ վրանուն միբ առ

նելու որ ըլլաս անանց ամենամերձ կը գտնուին , իսկ գիտունները եւ վսեմ հանձարներ հոդեղինաց նման կերեւնան , Առառւծոյ նպատակին մէջ եղած բարձր առափճանին ալ հասած կը տեսնուին , երանիթէ :

Հ . Ո՞րտեղ կրնանք սովորի այդ մարդկութիւնը՝ փուամիտներէն որոշուելով այն աստիճանին հասնինք :

Պ . Եթէ խորհելու ըլլամք մեզի կը թարան մը , եւ միանդամայն փորձարան մը շինած է այս աշխարհը , եւ հոս տեղ կը թուելու եւ փորձուելու խրկուած եմք :

Հ . Ի՞նչպէս կրթարան եւ միանդամայն փորձարան կրնայ ըլլալ այս նողագունսու :

Պ . Այս , կրնայ ըլլալ իրթե վարժարան մարդկային , եւ իրթեւ փորձաքով մարդկային սեռին , եւ նոյնը մամնաւոր դպրոցներու փոխանձեցին , ահաւասիկ բարեկամ ձեզի կրթարան մը ուր կրնայ թօֆթափիլ ձեր նախապաշար բանները որ մեզի հետ գերեզման պիտի երթային , ահաւասիկ ասոր ալ ապացոյցը , յերկնաւոր շալը իրրեւ վարժարան հոս խրկեց , եւ մենք ալ մեր տղաքներ նոյնպէս դպրոց կը խրկենք կը թութիւնը , այս աշխարհիս կը թութիւնը , այս ըսելով ամէն մարդ աշխարհիս անկիւն-

ները կը փնտուի արդեօք ուր տեղէ ըսելով ահա հոսէ , հոս չէ մէկալ կողմանէ միւս անկիւն մէկալ կրթանէ խեղճերը ամայի տեղեր կրթարան կը պըտքաին իւ չպէս ըսինք , աշխարհը դպրոցներու փոխանցած է , եւ հոն փնտուեցէք կը թութիւն : եւ մարդկութիւն : Բարեկամ ինչպէս աշխարհի վրայ առանց կրթութեան եւ առանց փորձութեան մէկ կը չիկայ որ պաշտօնի յանձնուի , նոյնպէս ալ արարջին նպատակին որ անպատում երանութիւն մ'է :

Հ . Եղբայր այդ տուաշարկութիւնները շատ գժուարին բաներ կերեւան իմ աշքին , որպէս զի որոնց մէկը իմ վրայ չըտեսնուիր , կերեւայ թէ մարդս կատարեալ մարդ ըլլալու շատ գժուարութիւններ կան , վասն զի ես ինծի կը նայիմ եւ ուրիշին կը նայիմ պատկերօք մի եւ նոյն են , բայց այդ ըսաձներուզ մէկը իմ վրաս չտեսնուիր . Եղբայր միթէ ես մարդկութենէն զուրկ մնացած եմ , ո՞հ միծ ցաւ եղաւ այդ ըսաձներն ինծի , թէ Աստված մարդս մեծամեծ պիտոյքներու համար ստեղծած է , մենք մարդկութենէ զուրկ մնալէն ի զատ , արարջին ակնկալութիւնն ալ ունայն պիտի հանենք , եւ ինքն ալ պիտի զզջայ մեզի նման անասուններ ստեղծելուն , ինչպէս

ժամանակին զղաց, ըսելով թէ թէ չէյի տանդեր, ո՞հ եղբայրիցէ թէ չէյի ձեզի հանդիպիր. որ այդ պիսի պատասխանատուութիւնները չէինք ըրեր, ահաւասիկ մոծամեծ տագնապի մէջ թողուցիք:

¶ . Այս իրաւունք ունիմ ձեր ծուռուածուա հարցումներուն ուղիղ պատասխաններ տալու, այս տեղա շատ ուրախ եմ այս մասին միջարկութեամբ զղանուղ, եւս ինչ աստիճանի մէջ ըլլանիդ ճանչնալուղ. բարեկամ երբ աստիճանդ անշուշտ սկսեցիր մարդկութիւն ստանալ, օս ալ գիտցիր որ անասունը իր ընկերին չի օգներ մարդս պարու է օգնել. մարդկութեան մէջ ընկերական կապ մը կայ որ. ամէն բան մէկմէկու հաղորդելու պարաւորութիւն ունին, մարդը ըսկերութեամբ անասունէն կորոշի:

Հ . Այդ ի՞նչ կապ է միթէ մենք չունինք այդ կապը, ըսէ որ ատ ալ տեսնեմ թէ ինչ է միւս ըսածներուդ բաւական հաճութիւն տուի, եւ կը ջանամ անկից վերջը այն բոլոր ըսածներդ սիրով պիտի ընդունիմ, եւ պիտի ուխտեմ որ մէկ ըստորակետ մը, առանց զանց առնելու կատարեմ. բայց տա մարդկութեան մէջ եղած կապը ո՞րը պիտի ըլլայ, ըսէ որ լսեմ թէ նոյնը կատարելու կարողութիւնը ունի՞մ թէ ոչ. վերջը ամօթահար չըլլամ.

¶ . Բարեկամ այնպիսի գժուարին բան մը չէ որ կարողաթիւնը չհամնի, կը յուսամթէ եթէ այս ալ լսելու ըլլաս անշուշտ պիտի կատարես. որովհետեւ մարդկութեան ամենահարկաւոր պարտաւորութիւնն այս է, ո՞չ այլ ինչ, հապա մի միայն արարչին մեղի պարզեւած որ ամեն ատեն նոյնը պարտքերնիս է. առ ընկերնիս պիտի ունենանք այսինքն մեզի ինչ որ արուած է յԱստղեծմէ ըոլորն ալ ընկերիդ հաղորդելու պարտք ունիս, ինչպէս որ մէկ հայր մը իր լսածը տեսածը որդւոյն կը հազորդէ, մանաւանդ լեզուն. կաղաչեմ բարեկամը սածներս զանցառութիւն չընելով ձեր մտքին մէջ արձանագրեցէք, որպէս զի աղքութեան եւ աղքասիրութեան հիմը մարդկութիւնը պիտի ըլլայ, ինչպէս կը տեսմաք որ ամէն բան մարդկութեան վրայ հիմնակութիւն ըլերեն. այս մասին վրայ դեռ խրատներ ունիմ խօսելու եթէ կը հաճիք, համառօտենք:

Հ . Թէպէտ մենք կը հաճինք եղբայր բայց մարդկութիւնն, որ իր պարագաներով չի սովորինք ձեզի ցաւ չէ:

¶ . Բարեկամ ձեր այդ հարցումը միբավկ մեծամեծ աշխատանքներու պիտի մէկ, աւելի կուրախանամ երբոր ունկնդիր լինինք, մարդկութեան հօրիզոնը մտնելու

առաջին գործիքն է ունկնդրութիւնը , որպէս զիմեր խօսածները ունկամբ պիտի լրացք եւ ոչ ակամք , եթէ մէկը իր վճակին թշուառութիւն ճանչցաւ , բարելաւելու մօտեցաւ , եթէ մէկը իր տկարութեան առտիճանը ճանչցաւ զօրեղութիւն մերձակայեղաւ , վերջապէս մէկ անձ մը որեւելցներ եթէ ներկայ վիճակը դիտէ եւ տեսնէ անշուշտ կը ջանայ բարելաւելու , աշխարհիս վրայ առանց ապացոյցի բան մը չը տեսնուիր , ահաւասիկ ասոր ալ ապացոյցը կը տեսնուի . օրինակի համար , եթէ մէկը կամ թէ ըսենք փոքր Ասիացիք անանկ կը կարծեն թէ Պօլսոյ բեռնակրութիւնը իրենց յատկացած է , եւ աւելի իրենց փառք մը սեպած են , եւ եթէ մէկը բեռնակրութեան դործիքը վրան առնելու ըլլայ , ծուռ ու մուռ հայեցմամբ անոր կը նային , կը կարծեն թէ իրենց սեփականած է նոյն արհեաւորն , պատճառ չատ աւելի աղէկ սեպած են մէկալ արհեասներէն որ մարդկութեան կը վերաբերին , եթէ գիտնալու որ ըլլան թէ յիրաւի աշխարհիս վրայ այս մեր արհեաւորն գէշ եւ միանգամայն վայրենակցութիւն է ըսելով խորհին , անշուշտ պիտի գոյզան եւ պիտի սկսին ուրիշ արհեասներ սովորի , որ անոնց համար են ստեղծուած ,

եւ ոչ բեռնակրութեան , նոյնագէս ալ մարդկութիւնը , եթէ գիտնալու ըլլանք , եւ խորհինք թէ նախախնամութիւնն ամարդս մեծամած գործերու համար է սաեղծած , անշուշտ ուսքերինս մարդկութեան հօրիոնը նետած կը լլանք , եւ անկից վերջը կը ակրսինք քայլ դէպի մարդկութեան երթաւ , ուրիմ յանցանքը մերը չէ , այլ վիճակինս չճանչնալուս է եղեր , հարկ եւ զաւ այս տեղ վճակինս դաղախարաց ներքին գործիքներուն ենթարկել , եւ գիտենք թէ ի՞նչ է եղեր մարդկութիւն եւ իրեն աստիճանը , մտքերնիս բարենք Աստուծմէ պարգևուած չնունքը , եւ ուրիշ բանով ալ չնենք կը նար ճանչնալ , մոլիբդին դաղաքարաց ներքին գործիքներով , որ խորհրդածութիւնն է , ահաւասիկ օրինակ մ'ալ , խորհարքեցմամբ , այն տղամին տեղերը պառկած ըլլայ , եւ դուն ալ անոր զիպեւով ստիպիս ըսելով ելի՛ր եղայր ելի՛ր , ինչու այդ դէշ տեղը պառկեր ես ելի՛ր :

Պատասխան կը լսես «քեզի հարկ չէ բարեկամ , առկից աւելի աղեկ տեղ կը լլայ զուն գործ գնայ » այն ատեն կ'հարկադրիս ձեռքէն բանելու եւ անկեց հանելու կաշխատիս խղճաբար , սա պատասխանն ալ

կըլութեա հայոց եանքներով գնա՛ կորի՛ր չար
մարդ , առկեց աւելի կակուղ եւ միայնգա-
մայն զովացուչից տեղ կրնա՞յ ըլլալ զուն
քեզ նայէ . ալ ինչ ընէ խեղճը չ'եներ ,
զիտցար բարեկամ ին՞չ է այն գեշ տեղը
պառկելուն պատճառը , աղէլը գեշէն չ'որո-
շէն է , որպէս զի այն տեղը իրեն աղէկ
մը սեպած է , եթէ զիտնայ , անշուշտ մէկ
վարկեան մ'ալ չ'կենար կենէ եւ կ'ջանայ
անկեց ազատիլ , նոյնպէս ալ աշխարհիս
վրայ մարդկութեան անվայնլ բաներ կան ,
եթէ զիտնանք որ մարդկութեան չեն վե-
րաբերիր չենք ընդուներ , թէ որ զիտնանք
Ասուած մեղ մարդ է սահեղեր (մարդ
ըսելով ին՞չ կիմանաս խօսուն եւ միայն-
գամայն Ասուածոյ սիրելի ըսել է) :

Հ . Կերեւայ թէ մենք մեր ինչ ըլլալը
գեռ զիտցած չենք որ աղեկ բաներու չենք
հետեւիր , զիտնալու ըլլանք պիտի հետե-
փ՞նք արդեօք :

Գ . Այս անշուշտ պիտի հետեւինք ,
բայց թէ որ զիտնանք , որպէս զի աղեկն
ու գեշը ձշմարտութիւնը ու ստութիւնը
որոշելը մեծ արհեստ է զիտցած եղիր ,
ինչպէս ըսինք թէ , զաղափարաց ներքին
գործիքներով կրնանք ճամնչար , այս որո-
գումն ալ անոնց գործն , (որ այդ գործիք-

ներն ալ պատասխաններն ձեռքով կր-
նան ստանալ :)

Հ . Բարեկամ այդ ձեր պատասխաններն
մեծամեծ օգուտ ներկայ պիտի ընեն ինծի ,
վասն զի ըսածներդ բոլորն ալ հաւանական
են երբէք մէկը չեմ խստեր , եւ կը ջանամ
առկեց վերջը ձեր ըթնացքին հետեւիլ ,
եթէ ընթացքնիդ ալ պատասխաննուդ համե-
մատ զայ , սա ալ կը խստանամ թէ իրօք
ալ կատարել . բարեկամ շատերը տեսած
եմ , որ մարդկութեան վրայ ամենեւին
բերան չեն բանար , միմյայն հոսէ որ կը-
սեմ , այդ պատասխանները , թէպէտ շա-
տերը կան չեմ ուրանար , բայց այսպիսի
մանրամասն քրննելով չեն պատասխաներ
մեծ շահ ըրիք այս տեղ մեզի խոնե-
մութեամբ պատասխան տալերնուդ որպէս
զի մեզ ալ ստացաք , եւ մարդկութեան
հօրիզոնը մղեցիք :

Պ . Բարեկամ այս անդամին հարցումնե-
րդ երեսապաշտութեան գարձուցիք , ի՞նչ
պէտք է այդ խօսքերը , որ խօսեցար այս
տեղ յարդ գըտան թէ ոչ , ունի՞ս ուրիշ
հարցումներ խօսէ , թէ ոչ լոկցուր լե-
զուշ , եւ ականչդ թող յառաջ գայ լակու-
ի՞նչ ըսելէ թէ մինչև հիմա մարդկութեան
վերաբերեալ խօսքեր չեն խօսուած բա-

բեկամ կը կարծիմ թէ խօսողներ կան,
բայց դուք լսած չէք, հարցումներդ կնայիմ
որ Մարդկութիւնը ինչ ըլլալը բաւական
սովորած կը տեսնեմ, ուրիմն ոտքերնին նե-
տենք ազգութեան մէջ, տեսնենք թէ ի՞նչ
է ազգութիւնը եւ նորին պիտոյքները.
գիտցած եղիք բարեկամ, նորին պիտոյքնե-
րը մարդկութիւնն է, ազգութիւնը մարդ-
կութեան կարօն է, եւս մարդկութեան ալ
ազգ պէտք է, բսել է որ ազգութիւնը մարդ-
կութեան կարօն է, եւ մարդկութիւնն ալ
ազգութեան, եւ քանի որ մարդկութիւնը
չենք գիտեր ինչ ըլլալ (այսինքն քանի
որ բարոյականութիւն չունինք մարդկու-
թիւն ալ անշուշտ չունեցած կը լլանք) եր-
բէք ոտքերնին ուր ալ նետենք երջանկու-
թիւն չենք տեսներ, ո՞չ թէ ազգութեան
մէջ որ ըսինք, այլ եւ ոտքերնին մինչեւ
անդամ Արքայութիւնն այ նետելու որ ըլ-
լանք, կրկին անդամ երջանկութիւն ու
փրկութիւն չենք տեսներ քանի որ բարո-
յականութիւն չունինք: Բարեկամ պէտք է
մարդս կրթութիւն ունենայ աշխարհու վը-
րայ, պէտք է մարդս բարոյականութիւն
ունենայ: Այս երկիխ վրայ եւ պէտք է
մարդոց քով համեստ ու պատռաւոր ըլլայ
որ ամէն մարդ ինքը սիրէ: Օրինակի համար

լեռներուն անաւառներուն մէջ ալ շատ գեղե-
ցիկ ծառներ բռւսած են բայց անպիտան եթէ
կը տրտելու եւ բերելու ալ որ ըլլան, ոչ-
ինչ պնով մը կը ծախուի, եւ կամ թէ դար-
ձեալ անպիտան են, այս մասամբ իւիք պի-
տանացու են, որպէս զի եթէ անոնք ալ որ
չըլլան կրակը ի՞նչ պիտի ուտէ, միմիայն
հրոյ ճարակ կրնան ըլլար: Երբ կրթուին
տեսակ տեսակ կրթութեամբ, այն պան
անանկ տեղեր կը գործածուին որ, ես ու
գուն երբէք անոր քով չենք կրնար երթար
ինչպէս արդունական պալատները չենք
կրնար մանել բայց նոյն վայթերը կրթու-
թեամբ մտած են, կրթեալներուն հակա-
ռակին ալ ինչպէս ըսենք թէ հրոյ ճարակ
եւ միանգամայն շատ գէշ տողեր կը գոր-
ծածուին, ասոր վրայ ալ խորհելու քիչ մը
կարողութիւն չունինք որ չենք խորհիր թէ
մարդս ի՞նչու համար ստեղծուած է, մի-
թէ չըհասկըցաք բասանիս:

Հ Այս աղէկ հասկըցայ թէ ինչ ըսկիր:
բայց ի՞նչ ընեմ որ այդ ըսած աստիճաննե-
րուդ արժանանամ, ալ աւելի ալէկ հա-
մազուեցայ որ այդ ըսածներէդ գորի մը-
նուցողը, անշուշտ մարդկութենէ ալ վըր-
կուած է. ինչպէս առաջմանէ ըսուած է, եւ
ետ ալ մեծամած ասդնապի մէջ եմ թէ ի՞նչ

կերպոյ կրթնամ սովորիլ կատարեալ մարդկութիւն եւ կատարեալ կրթութիւն,

Պ. Բարեկամ, ահաւասիկ ձեզի դիւրին կերպ մը որ նոյն աստիճանին արժանանաք նախ ամէն անձ կրթութիւնը իրեն, առաջին պարտաւորութիւնը թող ճանչնայ, եւս իսկ է, այն ատեն ամէն գժուարին բաներ իր առջին դիւրին կը տեսնուին Երբ մէկ անձ մը՝ անկիրթ եւ անվարժ է, ոչ առ ընկերն ոչ առ ազգն, եւ ոչ առ Աստուած եւ առ անձը ունեցած պարտաւորութիւնը ճանչցած է անպիին, երազագէտ է իր կեանքին մէջ, երբ լուսաւորեալ մտօք կրթեալ մարմնօք (այսինքն քաղաքականութեան մէջ չափազանց վարժուած է, եւ այսպիսիքն ալ ճանչցած են առ ընկերն առ ազգն եւ առ Աստուած ունեցած պարտաւորութիւնին, (որ չի գիտեր) . այսպիսին ալ աշխարհիս վրայ երջանիկ կ'ապրի եւ յաւիտենականութեան մէջ ալ աներկրայութեամբ կը խայտայ,

Մանաւանդ երբ ամէն կողմէն վարքն ու բարքն ալ կրօ ած ըլլայ, եւ եթէ այս ըսածներս անթերի կատարես, մարդկութեան սապրէլը մտած կըլլաս, եւ նորին չնորհաց գաւաթն ալ ձեռքդ առած որուն որ կրցանկաս, բարեկամ երբ այս դաւաթինը բը-

մես, (այսինքն մարդկութիւնը ըստ բառ կանին ճանչնաս), անզիի կողմէն ալ աղգութեան ու աղգասիրութեան անկիւններ կերեւան, որպէս զի այս ասպարէզին գըռանը վրայ մարդկութիւն է զրած, իցէ թէ մտնալու տաեննիս երկու կողմբ եղած անկիւններն ալ տեսնէք, ուր որ աղգութիւն եւ աղգասիրութիւն գրուած է : Ահաւատիկ այս աւուր օր ամէն անձ կը վկայէ թէ մեր ազգին բոլոր վայելածներն տրդիտութեան պտուղներն են . կաղաչեմ եղբայր այս մեր կերած թշուառ պտուղներն որ ծառոյն են չուտով գիտնանք, եւ արմատախիլ ընելու աշխատինք : որպէս զի մեր ապագայ անմեղ մանկուններն ալ նոյնը չուտեն . եթէ մենք ջատագով չըլլանք նորին արմատը խլելու, անշուշտ մեր ապագան ալ թշուառութեան ենթարկելու պատճառ կըլլանք, եթէ առ ալ զանցառութիւն ընենք ազգովին թշուառութեան կենթարկուինք, այն ատեն նորին սարսափելի ձեռքէն ալ ազատութիւն չը յուսացուիր :

Հ. Եղբայր այս որչափ գժուարութիւններ են որ մեր առջին զրիր, ի՞նչպէս պիտի կրնամ այդ չափ գժուարութիւններն չեխեմ անցնիմ երթամ, եւ այնպէս խրտացեալ կը տեսնեմ ձեր բոլոր խօսքերը որ

մեր առջին դրիք, իրաւի զզուիլս կուգայ, եթէ Հնարը կայ դիւրին կերպով մը խօսէ թէ ի՞նչպէս ընեմ, որ պատասխաններդ բուրն ալ կատարելով անգամ մ'ալ հարկ չըլլայ մարդ կութեսն վրայ խօսելու, որպէս զի ձեզ ալ նորնեցուցինք, սակայն ներու զամիդ ըլլալիդ ալ քաջ դիտեմ:

Պ. Եղբայր ինչպէս ըսիք թէ մեծամեծ տագնապի մէջ եմ, անշուշտ օր մը չէ նէ օր մը պիտի ովաճանայ ձեր այդ տագնապը. որպէս զի երբ սերմանացանը իր ագարակը սերմանելու ատենը կը նայի թէ չուլլ խոնացած է, թէ դեռ ժամանակը հասած չէ. Երբ դիտելու ըլլայ թէ սերմանելու արիթ է կը սերմանէ. իր սերմանածն ալ արդիւնաւոր կըլլայ եթէ ան ժամանակ ըլլայ սերմանելու ատենը, (այսինքն գեռ ժամանակը չը հասած) ապարդիւնաւոր կըլլայ: Ապա ուրեմն ձեր կատարելապէս զզալուն վրայ նայելով, եւ տագնապի մէջ եմ ըսելուդ վրայ նայելով. կերեւայ թէ սրբաերնից խոնացած է. կրյուսամ թէ մեր ցանած սերմին արդիւնքն ալ արդիւնաւոր պիտի ըլլայ. ո՞հ, ապ երկնք, որ ամէն մարդ իր մարդկութիւնը ճանչցած ըլլան, պիտի ըլլայ այն օրը որ նախախնամութեան քաղցր հայեցման աշե-

ըն մեր վրայ դարձուցած տեռնենք, վասն զի ժամանակին բերմանքին վրայ նայելով, կը գուշակուի թէ աչքերը դարձուցած է:

Եղբայր ինչպէս ըսիք թէ մեծամեծ տագնապի ովաճանացան այս ներու զամիդ ըլլալիդ ալ քաջ դիտեմ:

Ա. Ջ. Գ. Ռ. Ի. Թ. Ե. Ա. Ն.

Հ. Ի՞նչ է ազգութիւնը որ բաիք թէ ոռքերնիս գէպ ի յազգութիւննետենք, միթէ մարդկութենէն զատ բա՞ն մ'է, բարեկամ բաւական է որ՝ մենք հարցում չընենք եւ պատասխանն ալ չըլսենք, որպէս զի մեր հետագրգութիւնը չատը պիտի երթայ:

Պ. Մի շփոթիր բարեկամ հանգարտ կեցիր, եւ պատասխաններուն յուշադրութեամբ միա դիր, որ ազգութեամն համբող ճաշակը ձեր բերանը դնեմ, որով կարող ըլլաս ազգութիւնը ճանչնալ, որովհետեւ քանի որ մարդ ես, եւ քանի որ մարդ կութեան այսուով աշխատեցանք նոյնը ճանչնալու, եւս հանչջար, եւ կատարելապէս զիմացիր թէ ախտո՛ս որ այսքան ատեն ես իմ մարդ կութիւնն չեմ ճանչցեր, եւ մինիցիր շատագով ըլլալ նորին հօրդոնք մըտ-

նալու, նոյնպէս ալ ազդութիւնը, թէպէտ
յայմ կծու եւ չոր ու ցամաք խօսակցու-
թիւններ կ'երեւան ձեզի մը այսշափ աշ-
խուտութեամբ խօսածնիս բայց վերջը պի-
տի տեսնես թէ արժանախօսութիւններ են,
եւ համեղաճաշակ, եւ միանդամայն ազդու-
բացատրութիւններ են եղեր, թէ եւ ես
կուզէի երեւմն երբեմն այսպիսի ազդո-
գուտ զվարճախօսութեամբ բացատրու-
թիւններ ընէի, բայց ժամանակը չէր ներեր,
եւս չըգտայ ձեզի նման բարեսիրա հայ զա-
ւակ մը, որ իմ սուեանց մողրային, եւ հա-
մեղ կաթով սունդ տայի, գուցէ գուշը ալ
ըսէք թէ՝ մինչեւ ցարդ ձեզի նման մը չի-
կա՞ր որ, մարդկութիւն եւ ազդութիւն
ճանչցող, այս' կայ, ո'չ մեզի նման, այլ-
եւ եօթապատիկը, մինչեւ վսեմ համնար-
ներ եւ հոգեպատում ճառեր գրողներ ունի
մեր ազգը եւս մաժեմաթիգուկան գործե-
րու ալ ձեռք զարմաղներ ալ, բայց այս մա-
սին մարդկութեան ազդութեան եւ ազգա-
սիրութեան վերաբերեալ գրուածներ չեմ
տեսներ. իրաւի շատ տետրակներ ունինք
հրատարակուած, եւ շատ անխոնջ ջանիւք
աշխատողներ ունինք չնորհակալ եմք, բայց
ձեզի նման հարցափորձ եւ մարդկութեան

ազդութեան փափագող անձ մը չիգտաց ո՛ք
պատասխանատու ըլլամք.

Հ. Պատուելի՛ եթէ շատ տետրակներ
ունինք հրատարակուած, հապա ձեր առ-
պարէզ ազգային տետրակը ի՞նչ պէտք կը-
լայ, եւ ի՞նչ օգուտ ունի, ցոյց տուր որ
տեսնեմ, միթէ ազդութիւնը եւ ազգասի-
րութիւնը մեր վրայ իրրեւ բեւեռած իրի
մը կը նմանցնէ, ո՞չ ապագան ազատ է
մարդու:

Պ. Այս' ոչ իրրեւ բեւեռած, այլ եւ
մարդինիդ նետ շագուած պիտի տեմնէ, եւ
ոչ համարձիգ նման որ արեգակին տագու-
թենէն հանէ, բարեկամ ինչպէս որ ձեր
հարցման պատասխան առնելովը մարդկու-
թիւնը ձեզի գրաւեցիք, եւ կատարելապէս
զըզցացիք ըսելով թէ, իցէ թէ որ մը յա-
ռաջ լսեինք, ահաւասիկ նոյնպէս ու աղ-
գութիւնը, ըստ կարողութեանս փաստեր
բերելով պիտի ճանչցունեմ ձեզի ազդու-
թիւն իր պիտոյքներովը :

Հ. Ազդութիւնը թէոր չի ճանչցած ըւ-
լամ միթէ մարդկութիւնը ինծմէ պիտի քա-
կի, երբէք, քանի որ ես իմ հարցումնե-
րուս այսշափ պատասխաններ առի. Կը
յուռամ թէ անդականելի հիման մը վրայ
հաստատեցաւ այլ չեմ յուսար թէ կրկին

անառնոց մերձակա պիտի գանուիմ հապա
կը ջանամ ստացածիս զեր ասախմանին հաս-
նել :

Պ . Այս շատ շնորհակալ եմ այդ դոհա-
ցուցիչ պատափանատուութեանդ , որպէս
զի դուն պիտի ծրծես իմ ստեանս Ազգու-
թիւնը մնալրային կաթիւն կաթիւները ,
բայց կը զիշամ սա բահդի թէ եթէ Ազ-
գութիւնը չը ճանչնամ , մարդկութիւնը
ինձէ կը քակի՞ , այս կը համարձակիմ ը-
սել թէ կը քակի որովհետեւ մարդկու-
թիւնը ազգութեան կազ է . թէ որ ազգու-
թիւնը ճանչնայ մարդկութիւնէ ալ զուրկ
է , ի՞նչպէս կը տեսնուի որ քաղաքակըրթ-
եալ եւ լուսաւորեալ ազգերը բոլորն ալ
մարդկութեան մէջ չափազանց կըրթուած
են , եւ որով կարող եղած են այս աւուր
օրս երկրին վրայ իրենց ազգութեան գրո-
շակը ամենաբարձր կերպովմ կանգնելու
եւ ամեն բան յառաջ տանելու ջանք կը
նեն եւ կարողութիւն ունին ո՛չ ցաւալի է
մեզ այս խիստ ցաւալի որ մարդկութիւն-
նիս կորանցուց սծ ազգութիւննիս քայքայ-
եած ազգասիրութիւննիս ալ չորացած , օտար
յերկրի վրայ թափառական կը պարտիւր ,
Արդունական պալատներուն քով վրանա-
քընակները ինչպէս կը տեսնուին . ոոյնպէս

ալ մեր ազգը քաղաքակըրթեալ եւ լուսա-
որնալ ազգերու քով , ափսո՞ս ափսո՞ս որ
ազգը մեզի նմաններու է իրակնկալութիւն
եւ փրկութեան յայսր մէզիէ կրսպասէ
հարթկամ իր յուսուն համեմատ մնաք ալ
ջանանք որ մնը ձեռքով լուսուորուի եւ
փայլի եւ անքակտելի մնալու խարիսխո
մնը ձեռքով ձուռի :

Հ . Իրաւի երբ կը տեսնեմ իբրեւ հուր
բարբոքած եւ հառաջմամբ ափսոսալդ , կե-
րեւա թէ գուք ազգութիւնը թանկազին
ակունքներով զարդարած իրի մը նմանցու-
ցած էք , եւ այժմ ձեզի անանլ կերեւայ
թէ նոյնը քայքայած է . սա ալ թէ մեր ազ-
գը ըսիք մեր ազգը ո՞ր պիտի ըլլայ , կու-
զեմ որ այզ ըստաններդ հասկցնես ինձի գո-
նէ ես ալ ձեզի հետ ցաւակից եւ վշտե-
րուդ ալ վշտակից ըլլամ բարեկամ , իս այս
տեղս աւելի պիտի զիմայլեցնէք քան թէ
մարդկութեան մտախն մէջ , ինչպէս որ զլ-
ջացինք :

Պ . ինչպէս ըսիք թէ թանկազին ա-
կունքներով զարդարուած ճշմարիտ է այդ
զար գուք ըսիք , հիմա ո՞ր կերպով ըսեմ
ի՞նչպէս պատմեմ ձեզի ազգութիւնը , մին-
չեւ կատարեալ ազգութիւն համեմալու եւ
նորին հատորը ըլլալու ըլլաս մեզ բաւական

աշխառութեան ներքեւ պիտի ձգես, ինչ-
պէս որ մարդկութիւն ճանչցնելու, բայց
հոգ չէ որպէս զ' իմ արդիւնքս դուն պիտի
ըլլաս իմ պարծանքս դուն պիտի, ըլլաս
վերջապէս եթէ կատարեալ ազգութիւնը
սորվիս, ազգը քու ճակտէգ պիտի տես-
նէ փառքը. իր երջանկութիւնը, իր վըր-
կութիւնը եւ իր տշխարհի վրայ երեւելի ըլ-
լալը. նա եւս լուսաւորեալ ազգ մը ըսուե-
լու անունը քեզմէ պիտի ստանայ, եւ ա-
կընկալութիւնն ալ առ ձեզ է ուղղած: Ինչ-
պէս կը տեսնես աշխարհի վրայ բազմաթիւ
մարդեր կան մի եւ նոյն տեսակ, եւ ոչ ալ
մի եւ նոյն լեզու, այլ ամէն մէկ ազգ իրեն
յատուկ լեզու ունի գործածելու: Ազգու-
թիւնը հարցար թէ ի՞նչ է իրօք բան մը չէ,
ըսենք թէ մինչեւ Նոյ մի եւ նոյն լեզու կը
խօսէին, եւ մի եւ նոյն ազգութիւն կը վա-
րէին, բայց երբ ջրեւեղն Աստուծոյ խլեց
վերուց, որոնց ամենքն ալ պատժեց մի մի-
այն Նոյ տապանին միջնորդութեամբ ա-
զատեցաւ իր որդիներովը այն սոսկալի պա-
տիմէն, զոր նախախնամութիւնն հեղուց
այն ժամանակն միայն այն անձոց գտաւ իր
որդիներովը արարշն կամացը հասպանդոր:

Հ. Թէոր տապանին միջնորդութեամբը
ազատեց, ուրեմն այս երկրին վրայ օրոշեալ

տեղ մը կայ այդ ատպանը հանգչելու, ո՞ւր
տեղ է:

Պ. Հայաստան Հայաստան, եւ Այրա-
րատ ըսուած գաւառին մէջ Մասեաց Երին
վրայ, (եւ Նոյ ալ երկրորդ Ադամ ըսուե-
լաւ, առ երկու պատմառաւ, առաջին, իր-
բեւ Ադամ մարդկային սեռունդը անկէց պի-
տի շատնայ եւ կածի, Բ, սուրբ Գիրքը կը
վկայեն թէ Նդ ենք դրախտը այն տեղն է,
եւ Ադամ նախահայրներնիս հոն ստեղծուած
է, եւ այդ տեղ են անունը, մեր նախա-
հարը իրենց քաջութեամբ Հայաստան ան-
ուանեցին:

Հ. Ի՞նչ ըրին մեր նախահարք, որ այդ
տեղին անունը Հայաստան ըսուեցաւ, եթէ
ըսածիդ նայիմ այդ տեղ աշխարհիս վրայ
աննըման է, ուրեմն բոլոր մարդկային
սեռին մայրաստան կըսուի բարեկամ կու-
ղեմ իմանալ թէ այդ երջանիկ տեղին ա-
նունը ի՞նչպէս Հայաստան դրած են որ
աժմ ամեն հայ մանկափ, նորին անուանը
հոգիներնին կը մաշեցնեն հառաջանքներ
կարծակեն, ըստ որ լսեմ, թէ ինչ կերպավ
կ'սուի:

Պ. Բարեկամ ալ հասկըցայ որ գուն
մանրամասն քըննելով եւ մեզ ալ շատ աշ-
խառութեան պիտի ենթարկեք, իոդ չէ

ամեն բան աշխատութեամբ կը վավերաւ նայ , չի դիմալիք բան մը չէ այդ հարցումնիդ , երբ աղասեցաւ Նոյ այն սոսկամի պատթեն իր գրգիռերով , նոյն տապաւ նահանգիոտ Աէրին սարսոմ Սախէջէան ըստած դիւզն շինեցին , եւ հոյ բնակեցան տղաքներնալ ամուսնացած ըլլալով սկսեցին շատնալ , եւ խորեցան որ բաժնութիւն մէս կը դմէկու քովէ , առաջին տղան կնաց Ասորեսան որ Սեմ էր : Երկրորդը գնաց Արաֆիա որ Գամ էր , իսկ Երրորդն ալ ամենէն կը բաւերտ գոլով , եւ միայնգամայն ծնողացն ալ սկսելի , որ Յարէթ կը կանչուէր , հայրը չթողլով մեկսի երթայ , ուզեց իր քովը մնալ , եւ մեկանոնց սերունդն օրքան զօր բազմանարով աշխարհիս բաւական մասին տիրեցին ; անհաճելի այն խորհուրդը յացած . եւ կուզէին ծնանիլ , (այսինքն մեծադ ործ ձեռնարկութեան մը աշխարհակ մը շինեն այն միութեան ատեն՝ որ անդառի մ'ալ նախախնամութիւն եթէ այն սոսկալի պատիք իրենց վրայ թափելու ըլլայ , որով կարող ըլլան աղատ մնալու . նոյն պատիժէն) երբ սկսեցին նորին շինութիւն , որոնց գըլուին կամ տէր անուանեցաւ Ներբովդ , որ Բէլալ կը կոչուի , ուզեծ աշխարհի վրայ

եղած մարդիկն ալ նորին շինութեանը աշխատինէ , սա ալ ուզեց որ ամենէն տէր կանչուի , եւ իրեւ Աստուած զինքը պաշտեն , եւս կը պաշտէին միամիայն Հայկ գանուեցաւ Նախէջնան զիւղէն Արէթին ալ ցեղէն :

Հ . Խոչպէս եւ ուսկից դիմաւս որ Հայկ կը Արէթին ցեղէն է :

Պ . Թէպէտ մնաք էկնը զիսեր ; եւս մինչ չեւ հիմա ուլ չիւլիսի զիսնային , եթէ պատմագիրները չըլլային սակայն քանի որ նոյն գրքերը մեր քոլ են անշուշտ զիսենք որ Հայկը Արէթին թոռանը թոռն է , ինչպէս , Արէթին տղան թորդոմ , թորդոմին տղան Գամէր , եւ Գամէրին տղան ալ Հայկ , տառը օրովը ըլլալով , նոյն շինութիւնը , եւ որոնց վերակեցան Բէլը , ուզեց որ Հայկն ալ իր ազդատոնմերովը նորին աշխատութեանը կայ , եւ Հայկն ալ Ճշմարիտ Ասունծոյ գորութեան վասահացած եւ իր ազգատոնմերը լրեն ժողուած , խաղաց գնաց դէպի նոյն շինութիւնն , որովէս զի Բէլը ինք շատ մը բազմութեամբ Հայկին վրայ կուզար , իր կատաղի եւ զոռողացեալ բնութիւնը գաղքեցնելու , անանկ որ Կուզեր Հայկը իր ազգատոնմերովը ջնջուի , ինչ-

պէս ըսինք . Հայկ զեշմարիս Աստուծոյ զօրութեանը յուսալով իր աղեղամբը զարկաւ սպաննեց այն բռնաւոր թէլը . Վանակողմի Հայոց Զոր ըստած գաւառին մէջ , եւ իր աղգատումը ազատեց այն խառնակութենէն , որ եղաւնոյն շնութեան մէջ բարեկամ , հիմա գիտցաք աղգութեանը ի՞նչ ըլլալը , ո՞չ ապաքէն աղգատումը ըսելը իր զաւկները ըսել է , այժմ գիտցաք մեր աղգին ծագումը ալ ուսկից ըլլալը . աղգութիւն ըսելը եղայր ըսել է , աղգութիւն ըսել զաւակ ըսել է , վերջապէս աղգութիւնը ուրացողը իր բարեկամն ալ եւ զաւկըներն ալ եղբայրն ալ ուրացած է , եթէ ատոնք ուրանայ որ բարեկամներն են , եւ ամնն տեսն կը տեսնէ , ուրեմն Աստուծ ի՞նչ պէս չ'ուրանար որ չը տեսներ . ուրեմն աղգութիւնը ուրացողը՝ իր արարիչը ուրացած կըլլայ . աղգուրացութիւնը՝ ուսկից յառաջեկած է , ո՞չ ապաքէն ամարդկութենէն է . միթէ շոփնք մարդկութեան մասին մէջ թէ աղգութեան եւ աղգասիրութեան հիմք մարդկութիւնն է . ինչպէս ըսինք թէ աղէկ լուցէք որաչէ զի մարդկութեան աղգութեան մասին մէջ աւելի պէտք է :

Հ . Խնչո՞ւ ըսիք թէ աղգը ուրացողը արարիչն ալ ուրացած է :

Պ . Այս իրաւունք ունիմ ըսելու , որպէս զի աղգութիւնը չճանցողը , մարդկութիւն չունի . մարդկութիւն չունեցողն ալ Աստուծ չունի . ինչպէս անասուններն , որ իրենց ստեղծողը չեն ճանչնար :

Հ . Ան մենք ըսինք թէ աղգութեան մասին մէջ որ երթանք , մարդկութեան մասին մէջ եղած այն գառն խասակցութենէն աղցատ պիտի մնանք , այս մասին մէջ աւելի պիտի ցաւինք կերեւայ թէ :

Պ . Բարեկամ ըսածդ ծիշդ է . եթէ քիչ մը զուարձախօսութիւն տեսնէինք նէ մարդկութեան մասին մէջ պիտի տեսնէինք , ան ալ անցաւ , հիմա աղգութեան եւ աղգասիրութեան մէջ կը մնատենք ուրախութիւն , քանի որ պատմածներնիս մեր աղգութիւնն եւ աղգասիրութիւնն է . երբէք մի յուսաք թէ ուրախութիւն կայ : Ոհաւասիկ մէկ քանի ուրախութեան բաներ ըստեմ բարեկամ , մեր աղգը թէպէտ հիմա քիչ կը տեսնուի , բայց հոգ չէ , ունինք ուրիշ աղգերէ մէկ քանի բան աւելի , եւ միանգաման պարծանք , Ա . պարծանք չէ՞ մեր աղգին Կոյեան տապանը , որ Վառեաց գլխուն վրայ կը կենայ . եւ մննք անոր ստորան քնակած ենք , եւ ինքն ալ մեր վրայ հու վանի պարծանք մը չէ՞ , Կոյեան սիրելի զա-

ւակին, սերունդէն ըլլանիս, նոյ եւս ոտ ալ
պարծանք մը չէ որ աստուածատուր մեր
նախամայրերնուու լեզուն այն խառնակու-
թեան ատենը մեր ծոցը ահփոփուեցաւ :
Բարեկամ աղէկ մը՝ գիտցար մեր ազգը ուու-
կից յառաջ զայը, եւ կորուստները, միթէ
ասոնք որ պատմեցի ձեզի ուրախութիւն
կը սեպէք, եթէ գիտնաք մեծ ցաւ պիտի
ըլլայ ձեզի, չեմ ուզեր մի բատ միոցէ պատ-
մել բարեկամ, առոնց կորուստն ալ մեծ
ցաւ չէ՞, տեսա՞ր հիմայ մեր ազգը ուսկից
մնացած է, եւ որչափ գժուարին տեղերէ
անցուցած, եւ մեզի են հասուցած նախա-
հարք, ո՞րչափ արիւններ թափուած է նոյ-
նը անխախտ մնալու, եւ ո՞րչափ անմեղ
Հայ զաւակներ նուաճուած է, մանաւանդ
ո՞րչափ Հայ բարերարներ բարբարսաց սը-
րոյն ճարակ եղած են, ո՞հ ով կրնայ կարող
ըլլալ մեր Ազգին քաշած նեղութիւններնու
կրած վիշտերն, որոնց պատմելն մեր զըր-
շն չի վերաբերիր, որպէս զի երկինք սուդ
զդեցաւ, եւ երկիր սարսեցաւ, եւ երկ-
նայինք գմայլեց ան, մեր անմեղ Հայ մանկըտ-
եաց ճնճիւն ճայնէն, դնայ բարեկամ զնայ
Հայոց Պատմութիւնը թող պատմէ ձեզի
թէ ի՞նչ աստիճանի հասած աւ ի՞նչ զար-
դարանքներով զարդարուած կը տեսնք, իւ-

թը թէ Ազդութիւնը երկինքէն իջած կը տես-
նուի մարդաբանաբարէ պամի մը Հայոց ազ-
գին վրայ :

Հ. Պատճառն ինչ է որ այդ խօսածնեւ-
րըդ այժմ մեր վրայ չը տեսնուիր, ձեր ը-
սածնն նայինք նէ եւ ոչ ալ պիտի տեսնուի :

Պ. Այս հարցումբ չատ կանոնաւոր հար-
ցում մըն էր բարեկամ, որովհետեւ
որոյն զլսաւոր պատճառն է բարո-
յականութեան պակասութիւնն, ո՞ւր տեղ
բարոյականութիւն չկայ՝ այն տեղը մարդ-
կութիւն ալ չկայ, ո՞ւր տեղ մարդկութիւն
չկայ՝ այն տեղ ազգութիւն ալ չկայ, բա-
րեկամ ամեն բան պատճառ մ'ունի, եր-
թանք ասկից հինգ վեց դար յետ, անմնենք
թէ Հայոց Ազդ ալ կա՞յ եղեր, ի՞նչպէս է
եղեր ազգութիւննին, տեսնենք թէ ի՞նչ աս-
տիճանի հասած են, եւ ի՞նչ անուններ ըս-
տացած են, եւ ո՞րչափ դիւցազն նոյն ան-
ուան զոհուած են . յաւիտեանանխաղդ մը-
նալու . ո՞հ բարեկամ աղէկ զփաենք տես-
նենք թէ՝ այն վեճմ զեղեցկազարդ, եւ զեր
սատիճաննին հասած ազգութիւննիս՝ ո՞ւր կը
տեսնենք, եւ նայինք թէ ո՞ւր թափած է՝
այն ակունքները, նաեւս ո՞ւր պահուած են
այն փառքերն . բարեկամ երբ այս ներկայ
ընդաձքնիտ շարաւնակեցինք, այն գեղեց-

կազարդ կայսերութիւննի՞ո՞ որ յերկրիտ վը-
րայ կը պարծենար սեւ հողի տակ թաղվելու
պատճառ եղաւ, եթէ այս ընթացքը գեռ
նոյն է, հարկաւ օր մը չէ նէ օր մը ագ-
գութեան անուննիս ալ սեւ հողի տակ պի-
տի թաղէ . ո՞հ Հայկաստան Հայկաստան,
թանկագին իրաց թանգարան Հայաստան :

Հ . Բարեկամ, ի՞նչ կըսես, Հայոց ազգն
ալ այդ պիսի զօրաւոր տէրութիւններ ունե-
ցա՞ւ, եւ լուսաւորեալ Ազգէ ըսուելու
բազգն ատացա՞ւ, ուրեմն Հայոց ազգին տէ-
րութիւնը աշխարհին վրայ շատ ժամանակ
տեւած է :

Պ . Այո՛, այո՛, ունեցաւ չորս անգամ
տէրութիւններ եւ սկիսքներ ունեցաւ, ու-
րոնց առաջինը որ Հայկազնեանց տէրութիւն
կը կոչուէր, եւ երկրուրզը Բագրատուն-
եանց կը կոչուէր, երրորդը Արշակունեանց
կը կոչուէր, իսկ չորրորդն ալ Ռուրէն-
եաց կը կոչուէր . այս չորրորդը վերջին
է, եւ շատ մ'ալ մարզպանաց, եւ իշխա-
նաց ձեռով կառավարուեցաւ, եւ Ա . ըս-
կըզբունքը տեւէց . . . աարի, Բ . ըսկըզ-
բունք մինչեւ իր վերջը . . . տարի, Գ .
մկրունք մինչեւ . . . տարի, իսկ Գ . ալ
շատ ատեններ ալ օտար ազգերէ մարզման
դրուելով, եւ իշխանաց ձեռովով . . . ատ-

րի տեւէց, անկից վերջն ալ Բնչ ըլլալը Հա-
յոց Պատմութեան մէջ յայտնի կը տեսնուի .
բարեկամ, աշխարհին ստուգումէն մինչեւ
ցարդ . . . տարի է, Հայոց Ազգն ալ նոյն
գումարին մէջ . . . տարի զօրաւոր տէրու-
թիւններ ունեցաւ, եւ թագաւորութեան
անունը կը վարէին, եւ փառքերն ալ կը վայե-
լին, եւ աշխարհիս վրայ ալ Հայ անունը
հոջակուած էր մեր քաջաց արեամբը . հի-
մայ այս տէրութիւնները որ կը տեսնես,
զիսցած եղիր, Հայը ասոնց բոլորն ալ վա-
յելած է :

Հ . Միթէ այդ ըսածներդ ալ պիտի չը-
տեսնենք հիմա, կերեւաթէ դուք յոյսեր-
նիդ կըսորած էք, չէ՞ որ նոյն Հայերուն զա-
ւակներն ենք, ո՞չ ապաքէն այն ազգին ա-
նունը կը կրենք, որ բոլոր յերկիր սարսե-
ցուց . ո՞չ ապաքէն նոցին արիւնը մեր ե-
րակներուն մէջ կը կերպ, եւ այս առուր-
օրս ամենքն ալ կը զղջան իրենց հայրերուն
ազգակործան գործքերուն վրայ ինչպէս կը
տեսնէ :

Պ . Այս հարցումն ալ ես ընեմ, կա-
տարեալ զղջումը ո՞րն է . բարեկամ, կա-
տարեալ զղջումը այն է, երբոր զղջալէդ
վերջը անգամ մ'ալ չգործեցիր նոյն ըանը,
եթէ ոչ կատարեալ զղջում չէ, այն տառ-

նը կըլլայ կատարեալ զղջում, թէ որ ձգեն
իրենց այն բանը, որ իրենք զղջացուց եւ
աշախն հետեւեալ այն բանը ընեն որ նորին
պակասութեանը համար զղջացին, օրինաւ
կի համար ոչ թէ օրինակ, եւս խակ գործն
այս է՝ եթէ ատելութիւնը ձգենք, եւ մի-
ութիւն ընենք, կատարեալ զղջումն, եթէ
անհոգութիւնը ձգենք, եւ սկսինք ոզին
բարուքութեան աշխատիլ, կատարեալ զղջումն է,
երբ եթէ ան ամեն բանը՝ որ ազ-
գութեան մը չվայելէր, եւ մնչեւ անգամ
ալ կործանման պատճառ կըրնա ըլլալ, ո-
րոնք ձգել, եւ միութեամբ Ազդին օգուտ-
ներ փնտըսիլը կատարեալ զղջումն է, եթէ
ո՛չ, արժան չէ որ մեզի Ազդ ըստով, որ-
պէս զի, ահա կըտեսնաս որ ատոնց մէկն
ալ Հայոց վրայ չկայ (Ազդ չսեմ, Ազդ ը-
սելլը միութիւն ըսել է, Ազդ ըսելլը իր եղ-
թօրը օգնել ըսել է.) բարեկամ ատոնց ո՞-
րը կայ մեր վրայ, եթէ ատանկ է՝ անդիւ
կողմէն մեր եղբայրները օգնութիւն օգնու-
թիւն կը կոչեն՝ որ Հայոց տունն են, ինչո՞ւ
չեն օգներ անոնց տկարութեանը, միթէ ա-
նոնք Հայ չե՞ն, եւ Հայու արիւն չե՞ն կը-
թիր, ո՞յ ապագէն մեր Ազդին Հարազատ
պաւակները անոնք են, ոչ ապագէն այն
թշնամութ առևկալի առլերուն ընդ դիմա-

ցողները անոնք են, եւ գաղթողներն ալ
մնոնք. կերեւայ թէ Ազդը անոնց կարօտ չէ
իրուի ստրկի կողմանէ չէ, բայց Ազգու-
թիւն կըսէք, ուրեմն միութեամբ կըլլայ,
միութիւնը ե՞րբ կըլլայ, երբ ընկերիդ օդ-
նես այն ատէնը միութիւն կըլլայ, այն մի-
ութեան ալ Ազդ կըսուի, Հայաստանի Հա-
յերուն տկարութեան օգնեցէք ըսելով չեմ
ըսեր թէ, անոնց տկարութեան ստակ տը-
սեք, այլ Ազդ ըլլալո. Եւ բարոյականու-
թիւնը Ազդերուս մէջ յարդ գանելով, եւ
մեր նպատակին համեմատ բնդացներ ունե-
նան, եթէ ոչ երբէք դէպի ի մեր նպատակը
երթալու մէկ քայլ մը չենք կրնար նետել,
բարեկամ կրթութիւն կրթութիւն, մեր մի-
ութեան յօդ կըրնայ ըլլալ բարոյականու-
թիւնն . . .

Հ. Խնչո՞ւ մեր ազգին մէջ կրթութիւն
չկայ միթէ, որ այդ խօսքերը կըսեք մեզի,
քանի որ ես իմ աչօքս կը տեսնեմ որ Հայն
ալ լուսաւորուած կը պարտի, ուրեմն այդ
խօսքերդ անտեղի են հոս.

Պ. Բարեկամ կրթութիւն եւ լուսաւո-
րութիւն ըսելլը ի՞նչ ըսել է. նախ պարտ
էնք զանի համելուալու, եւ վերջին ալ տես-
նենք թէ ոսյնը կայ Հայոց ազդին վրայ.
լուսաւորեալ եւ կրդեալ ըսածներդ արդ-

եօք ո՞րը պիտի ըլլայ՝ միթէ ձեր կարծածը արւոնք են հիմա պիտի յառաջդ թարեմ, որ կարող ըլլաս ամէն ալ տեսնես թէ կրթութիւն է թէ անկրթութիւն է, երբ կրթութիւն կենայ հայ ազգին մէջ ալ ամեն բան եղած մեպէ, երբ կրթութիւն կենայ մեր մէջ, ալ ազգը թող ուրախանայ որպէս զի ամեն բան կրթութեամբ յառաջ կերթայ, քանի որ կը տեսնեն ազգերնիս օտար ազգերէ ետ մնացած է, ուրեմն կը թութեան պակասութիւն է, երբ կը տեսնեն որ ազգերնիս անդի կողմերը մութ գիշերային կենաց մէջ կը պարտին, լուսերու պակսութիւն է, թէ որ ասոնք կը տեսնուի ազգերնուս վրայ, ուրեմն ի՞նչու ըսիք թէ մեր ազգը ու կրթեալ եւ լուսաւորեալ է, սա ալ ըսիք թէ այդ խօսքերն անտեղի են, բարեկամ, այս հարցութիդ նետեւանքը ցոյց կուտայ թէ, մենք ձեզի Մարդկութիւնը Ազգութիւնը Կրթութիւնը. եւ անկրթութիւնը դեռ հասկըցուցած չենք, կը ցաւիմ, ինչու ասոր համար, որ եթէ մեր ազգը բոլորն ալ ձեզի պէս են ճանչցած կրթութիւնը, ու լուսաւորութիւնը, երբէք տարակոյս չկայ ազգերնիս ուղղակի մահուան գուրը երթալու, այս կան անանկ ազգայիններ որ ազ-

ազգութեան հոգին իրենց սիրուը դրած են, եւ կրթութիւննին ու լուսաւորութիւննին ալ չափազանց, բայց ի՞նչ կըլլայ ատկեց քանի որ այն գիյու կողմնա՞ոջնութիւն օդութի՞ւն պուացող ձայներուն չեն լսեր, վէրջապէս խօսքերնիս պիտի համառօտենք, ներեցէք ինչպէս ըսինք, երկրորդ հատուրին մէջ, աւելի մեծամեծ բաստերով պիտի բացարարենք ձեզի թէ մարդկութիւնն եւ թէ ազգութեանը ինչ ըլլալը բարեկամ ծշմարիտ Աղդ եւ ծշմարիտ աղդի մը զաւակ ըլլալ կր՞ւգես Հայոց պատմութիւնը քեզի մօտակայ թող կենայ որպէս զի ուրիշն չսես թէ, « տա գիրը տուր » , ամեն ատեն Հայոց պատմութիւն կարդայ, անի ինձմէ շատ աղէկ ազգութիւն կը սովորեցնէ :

Հ . Շատ աղեկ հասկըցայ եւ աղեկ ալ ճանչցայ մարդկութիւնը եւ ազգութիւնը ի՞նչ ըլլալը, բայց սա մեկն ալ համենալ կուզեմ թէ օտար ազգեր մեր ազգին ի՞նչու արմեն եւ արմենի կը կոչեն ի՞նչ պատճառը :

Պ . Ուրիշ բան չէ բարեկամ ինչպէս ըսինք թէ ատեն ատեն Հայկացնեանց տեսրութիւնը կորսուեցաւ, եւ տեսնուեցաւ, ատեն մը ալ եղաւ որ Հայկին թուրը Սրմէն անտևով մէկ քաջ կտրովի յանձմբ, առանց

ձանուցուն հանելու կեցաւ իրեն տեղը, եւ
առանց թշնամիներ ալ իմանալու, սկսեց
գօրանալ որ քան զօր, մինչեւ որ կատա-
րելապէս կարողութիւն ունեցաւ իր թըշ-
նամիները հայածելու, եւ Հայաստան ալ
անոնց ձեռքէն ազատելու, այսպէս կը կե-
նար իր ազդատոնմին մէջ, առիթ գտաւ
օրիցալ մէկէն իմէկ անզուսպ կերպով մը իր
թշնամեայց վրայ հարձակելով սարսափելի
ջարդ մը տուաւ անոնց, եւ անոնց մէջէն
երեք հաստ գլխաւոր թըշնամի կար բար-
շամ եւ Պայեապիս անունով Նիւքար բռ-
նեց սպամննեց Քարշանալ Արամայիս քաղա-
քին աշտարակէն բեւեռեց կախեց, Պայ-
եապիս որ, Ասորեստանցոց իշխան, էր փա-
խուց մինչեւ Միջերկրական ծովուն կղղի-
ներուն մէկուն մէջ, եւ ապսովընց որ ան-
մինքնալ հայերեն խօսին, եւ ամենքնալ
սկսեցին ըսել այս ո՞վէ այս ո՞վէ որ կը պատ-
ուիրէ թէ հայերէն թող խօսին, եւ գիտող-
ներն ալ ըսին թէ արմէնի արմէնն, Հայ-
կին թոռը.

Հ. Ի՞նչ կըսես եզրայր ապսովընց որ ա-
մեն Ազգ ալ Հայերէն խօսին :

Պ. Այս. հիմա ո՞ր Ազգը կայ որ պատ-
ուիրէ թէ ամէնքն ալ իմ լեզուս թող խօ-
սին, ահաւասիկ երկրին վրայ երեւելի ըւ-

լավնուս մէկ նշան ալ, որ գարմանալի է բ-
սել թէ « մեր լեզուն թողիսուին » : Բարե-
կամ ո՞ր Հայն է, ո՞ր անդութիւն սկսան է, այս
ուր հողերու աակ թաղուած փառքերնուս
վրայ չափսոսար, եւ չըսեր թէ Հայն ալ
ժամանակին երեւելի է եղեր, չը ջանար
կրկին այն ոսկենուն զգեստիւք զարդար-
ուած, եւ չդեղադէմ գունօք գունաւորեալ
մեր մայր Հայաստանը իր փառքին հասցնե-
լու ջառագով ըլլայ, մօտ օրերէս ի վեր է
որ Հայ գաւակաց մայրը բաղմաժամանակ-
եայ խոր քունէն արթնյած, ըստ բաւակա-
նին զլուխը վեր փերցուցած, աչքեր ալ գէպի
իր զաւակներ դարցուցած ևուն հասութիւն
ձեռն հասութիւն կը պոռայ, եւ մեր գիւ-
ցաղնեաց ոսկրներն ալ իրենց սիրելոյն
ծոցէն ազատութիւն ազատութիւն կը կո-
չեն, որպէս զի արիւն արիւն գաղանաց բը-
նակարան, եւ բարբարոսաց ալ կոթարան
եղած է, ո՞ն ցաւալի է ինձ այս եւ ծանր
Հ. Հիմայ օտար ազգացմէ ի՞նչ տարբե-
րութիւն ունի մը Ազգը անոնցմէ, միթէ
մէկալ ազգերը մէկզմէկու ոտակ կաւան,
ոչ ապաքէն ամէն մէկուն ոտակը իրենց
պըրակնը կը լոտի, եւ իրենց քառակո կու-
ռեցնէ :

Պ. Ահաւասիկ աս ալ եղաւ ինժի ցաւ,

թէ մինչեւ հիմա Ազգութիւնը չենք ճանչ-
ցուցած , խօսքերուդ հետեւութեանը նայիմ
նէ մարդկութիւնն ալ , ես ձեզի ինչ ըլլալք
գեռ ճանչցուցած չեմ այդպիսի խռովեցու-
ցիչ հարցումներ կրնէք :

Ծյս Ազգութիւնը մէկդմէկու քսակ ստակ
չի լեցուներ , բայց կօդնէ , ինչպէս ապա-
ցոյց կը տեսնուի , բարեկամ հարցունեմ քե-
զի , Եւրոպացոց ազգերուն մէջ տղէտ մը ,
աղքատ մը , եւ ընտանի թշնամի մը նա եւս
իր Ազգը չը ճանչցող մը կայ . Ասուուած
բեռնակրութիւնը երկնքէն միթէ մեզէ է
տուած , եւ ճակատաղբերնիս այնպէս է
դրուած , ինչ կը հոգնեցնես մեզ , չըորի թէ
մրութիւնն է ազգութիւն , եւ ազգութիւնն
է մրութիւն . ինչպէս կը տեսնես որ մրու-
թիւն ունեցող ազգերն են աշխարհիս վր-
ուայ երեւելիներն , մրութիւն ընող ազգերն
են երկինք եւ երկիր դողացնողներն , եւ
մրութիւն ընող ազգերն են երկրիս յրայ
սիրելին՝ եւ Աստուծոյ ալ . վերջապէս մրու-
թիւնն է այս աւուր օրս մեծամեծ դործե-
րու ձեռնարկութիւն ընողը . Ահաւասիկ ա-
սոր ալ ապացոյցը կը կենայ , հեռունը չեր-
թանք . Հայոց ազգը իր անմիաբանութեան
վիճակն մէջ կրնայ մէկ քայլ մը տուաջ
երթալ , երբէք . մէկ քայլ մը չը կրնար ,

այս ըսելով մի յուսահատիր բարեկամ ,
մեր յոյը որ մեր նորաբոյս մանկանց
ճակատն է գրած , եւ անոնցմէ պիտի տես-
նենք , անանկ կը յուսամ թէ , մեր փափաքը
անոնք պիտի լեցունեն , եւս անշուշա օր
մը չէնէ որ մը՝ պիտի փառաւորուի Հայոց
Ազգն ալ , բայց ի՞նչ կէս մը Պարսկաստան ,
կէս մը Ռուսաստան , կէս մը Եւրոպիոյ այլ
եւ տեղեր , եւ կէս մ'ալ Տաճկաստանի մէջ
անպատի կերպավ մը կը պարտին , եւ ա-
նանկ տեղեր ալ Հայեր ունինք ամայի եւ
վայրենի գաղանաց մէջ բնակող , եւ իրենց
օրական հացը չճարող , եւ մինչեւ անգամ
իրենց մարդկութիւննին չսգացող անամոց
ամենամերձ գտնուելով կը պարտին , մանա-
ւանդ իրենց կըրած վիշտն ու տառապան-
քըն ալ ըստ իս անտանելի է , որպէս զի
վիրգերը եղերացիները են մարքերը առանց
Սամանեան Ոգոստափառ Վեհ . Տէրութեան
հրամանին հնապանդելու անդըթարար կը
նոււածնեն . ո՞հ Հայեր ծանրէ մեզ այս եւ
խիստ ծանր , կը վայե՞լէ այսպիսի ցիրուցան
եղած մարդոյ մը ազգ ըալի , այլ եւ Հա-
յոց ազգին հատորները կըրնայ ըսուիլ , ալ
աւելի տեղեկութիւն կրնայ ըլլայ աս'ից ,
ինչո՞ւ ըսիր թէ մեր ազգը ի՞նչ տարբերու-
թիւն ունի ուրիշ ազգերէ , աղէկ ճանչցար

ինչ տարբերութիւն ունենալը , ցաւակցութեան արժանի չայ աղջին հասորները , և որ պիտի ըլլայ այն օրը՝ որ մեզի ալ Ազգ ըսուի , եր՞բ պիտի ըլլայ այն օրը՝ որուն մէջ Հայը իր ուրախութեան բաժակը խօմէ , արդեօք ո՞ր օր պիտի ըլլայ այն օրը՝ որ Հայոց հասորներէն ալ միութիւն մը կադմուի , եւ աշխարհիս վրայ ալ երեւելի ըլլայ :

Հ . Բարեկամ ալ բաւական է , ո՞չ կը հարցունեմ եւ ոչ ալ պատասխան կը լուսնմ . վասն զի իմ տուամոգսերս կերպարամափոխ եղաւ թիւնարրահնձի նման . բարեկամ չեմ ուզեր որ Ազգութեան վրայ անգամ մ'ալ խօսիս , եթէ ունիս դարմաններ , անոնք ըսէ , ինչպէս ըսինք թէ՝ մեր նախահայրները որչափ աշխատութեամբ եւ յարեամբ մեզի հասուցած ին Հայ անունը , եւ մենք ինչպէս հաստատ հիման մը վրայ պահելով մեր առադային հաղորթենք Հայ անունը :

Պ . Այս ունին , բայց հագւադիւտ , եւ միանդամայն թանկադին անշուշտ վնասուած գեղերնիդ շատ հագուագիւտ է :

Հ . Ո՞ւր տեղ կը գանսուի այդ բաած դեղինիդ բարեկամ , կարելի է որով զտրման մը ըլլայ մեր Ազգին ալ , որպէս զի երբ խորհելու կըլլամ ասջիս կը ներկայաման այն

ըսածնուդ , վրայ ուշադրութեամբ նայելու ատէնս սիրտս կը մորմոքի ի՞ցէ թէ չէի լըսեր , շատ անգամ կուզեմ մէկզի ձըգել , բայց չըլլար , որովհետեւ բնական գարատէզ տախտակի մը վրայ փորագրուած կը տեսնուի բոլոր տուած պատասխաննիդ :

Պ . Մի յուսահատիր բարեկամ մի , այլ յուսայ առ նախակինսամութիւնն , եւ աչքերդ ալ գարծուր լուսաւորեալ ազգերուն , անս թէ նոյն ազգերն այն աստիճանին հասցընողը ի՞նչ , եւ մեզ այս վիճակին իջեցնողը ո՞վէ , եւ անս թէ՝ անոնց ունեցած գեղին զօրութիւնն ի՞նչ է , եւ մեր ալ այս աստիճան իջնալուն պատճառն ի՞նչ է . այն ատեն ինձի հարկ չըլլար ըսել թէ , այս ինչ տեղն , կամ այն ինչ տեղն , ահա այս խընդիրդ այսպէս կը լուծուի , խորհէ անգամ մը անշուշտ պիտի լուծես :

Հ . Խորհեցայ բարեկամ , գործողութիւններն ալ ըրի , եւ տւելի մարդկութիւն գըտայ մեր Ազգին գարման :

Պ . Ի՞նչ զործողութիւն ըրիր , եւ ի՞նչպէս լուծեցիր :

Հ . Միթէ գործողութիւններն մի եւ նոյն չե՞ն :

Պ . Բարեկամ , այս գործողութիւններն

թուաբանական գործողութեան չեն նըմանիր, այլ եւ տրամաբանական գործողութեամբ պիտի ուժուի. այս' աղէկ դաերես մարդկութիւն՝ բայց սխալ է, իրաւի աղգութիւնը մարդկութեան կարօտ է, սակայն բազմաթիւ մարդիկը միացնող, եւ մէկ մէկու կապող յօդ մը պէտք է, որ Ազգ ըլլան, եւ մանաւանդայն ատէնը կըլլանք կատարեալ մարդ՝ եւ կատարեալ Ազգ. չե՞ս տեսներ որ ուրիշ բոլոր ազգերն միահիւն բարդեալ մէկ յանձի կընմանին, երբ ասանկ ըլլանք կատարեալ Ազգ կըլլանք. միթէ սըխա՞լ ըսինք այս ինչ պատասխանին մէջ թէ՛ մեզի Ազգ չըսուիր, ահա այս միութեան ապացոյցներն ալ կը տեսնուին, եթէ խորհիս յանձիդ վրայ, մէկ մարդ մը անձը ինչպէս կը սիրէ, նոյնպէս ալ ի՞ւ ազգը պարտք ունի միրելու, եւ մինչեւ անդամ նորին համար արիւն թափելու, ի՞նչպէս այն ինչ պատասխանին մէջ ըսինք, մինչեւ այս Հայ անունը մեզի հասուցածեն որչափ արիւններ վաթած են. ահաւասիկ այն իրենց անձը իրենց հայրեննեաց զոհովին կսուի աղգասէր՝ որ Գ. մասին մէջ պիտի խօսինք. բարեկամ ի՞նչպէս համարձակիմ մեղեալ, Ազգութիւն ըսեմ քանի որ՝ աղգութեան վայելուջ բան մը չունինք. այս' սա կողմէն

կընանք ըսել, ինչպէս որ ըսինք թէ Սըեթին ցեղէն ենք, այդպիսի աղգութեան ալ սեռունդ կընանք ըսել, թէ եւ Ազգ ալ կըսուի, բայց հարկ եղած է որ ըսուի, որպէս զի, եթէ մեր աղգութիւնը բոլորովին վերջանայ, կրկին անդամ հայկին սեռունթէն կը կոչուին, մանաւանդ Ազգ կըսուի այն ատեն, երբ իրենց աղգութեան պարտքերը անթերի կատարեն: Օիխնակի համար, թէ եւ ես, ամէն անձ զիսէ որ Տ. Մարիոսին աղան եմ, եթէ ես որդիական պարտաւորութիւններս ալ չըլլատարեմ, գարձեալ արդան եմ: Երբ ամէն պարտաւորութիւնները կատարեմ քաջութեամբ կամ խոհեմութեամբ, եւ կամ մրութեամբ, զոր առ հայրս ունիմ, այն ատենը կըլլամ կատարեալ եւ միայնդամյն հօրս սիրելի զաւակը. բարեկամ այսպէս չե՞մ մեր աղգութիւնն ալ, որ կըսենք թէ մենք ալ Ազգ ենք, թէպէտ Ազգ ենք, բայց առ Ազգն ունեցած պարտաւորութիւննի չենք կատարեր, որ ըլլանք կատարեալ Ազգ, եթէ ոչ կրկին կմեմ թէ Ազգ չենք մինչեւ անդամ կայ մարդ որ՝ Հայոց աղգը մէկ սեռունդէ ըլլան ալ չըգիտեր, ո՞հ ըսենք թէ չորրորդ մասը գիտէ:

Հ. Եղբայր ի՞նչ ընեմ, որ առ Ազգն ունեցած պարտաւորութիւններս կատարեմ,

ցաւալի բան, ո՞վ կրնայ ըլլալ իր պարտքը
չճանչցող, ըսէ որ խելքս հասնի, ի՞նչ է
առ աղքն ունեցած պարտաւորութիւննիս :

Պ. Բարեկամ, նախ պէտք է անձդ կըր-
թես, քանի որ չես կրթեր, առ աղգդ ու-
նեցած պարտաւորութիւններս ալ չես կա-
տարեր։ Առաջին պարտաւորութիւնդ քու
անձդ կրթելդ է, եթէ ոչ դուն Ազգիկ բեռ
եղած կըլլաս, ո՞ւր մնաց առ աղգդ ունե-
ցած պարտաւորութիւններդ ճանչալ, եւ
մինչեւ անգամ աշխարհս ալ կօդնեցրնէ ա-
նոր ծանրութիւնը, ըսել կուղեմ թէ ամէն
անկրթութիւն աշխարհիս բեռ եղած են,
(օր մը չէնէ օր մը աշխարհս ալ, առ բար-
ձրեալն կը բողոքէ թէ, վերցուր այս ծան-
րացեալ բեռներ իմ վրայէս) ուրեմն ամէն
իւրաքանչիւր ոք ինքզինքը կրթելու թող
աշխատի։ Ինչպէս մարդկութեան մասին
մէջ ըսկնք թէ, վսեմ հանճարները հոգեղի-
նաց նման կը լինին, այսինքն թէթեւ վե-
րացեալ եւ բոլորովին հոգի դարցած, իսկ
փառամիտներն ալ անասնոց ամենամերձ կը
տեսնուին։ ըսել է թէ բոլորովին ծանրաց-
եալ։



ՄԱՍՆ Գ.

Ա. Զ Գ Ա. Ս Ի Ռ Ո Ւ Թ Ե Ա. Ն

Հ. ի՞նչ է աղգասիրութիւնը՝ որ իսոս-
տացար թէ երրորդ մասին մէջ պիտի պատ-
մեմ ըսէ որ լսեմ, թէ որ հնարաւոր է մինք
ալ ըլլանք աղգասիր :

Պ. Անշուշտ պիտի ըլլաս, վասն զի այս-
չափ ախտառութեամբ, եւ ներողութեամբ
ճանչցուցինք ձեղի Մարդկութիւն ու Աղ-
գութիւն, հարկ է որ սիրես, միթէ հարցու-
միդ մէջ, չմի՞ք թէ ի՞նչ է ասոր դարման,
ահաւասիկ հոս պիտի հասկնաս որ սէրն է
եղինք մեղի նման ցիրուցան եղած աղգի մը
դարմանը, ուրեմն ի՞նչպէս չսիրենք սէրը,
եւ ի՞նչպէս չըլլանք Ազգասէր, եւ ի՞նչպէս
չես ուղեր քու աղգիդ բարիքներ հատու-
ցանել, ի՞նչպէս չես ուղեր աղգիդ ա-
նունը փայլեցնել աշխարհիս վրայ։ բա-
րեկամ, ո՞չ աղգիդ անունը կըլլայ այն
ատէն, այլ եւ քու անուն, անմահ յի-
շատակ մը պիտի մնայ յերկրիս վրայ եւ
չայց աղգին մէջ, եւ այն ատէն Հայ ման-
կունք պիտի օրհնեն քու բարի յիշատակ-
ները գորս Ազգիդ ըլլիր, եւ Հայոց Աղջն
ալ ձեր ձեռքով պիտի ապրի այն անագորուն
կատաղի գաղաններուն ձեռքէն, եւ աղգու-

թեան ալ անունը ստանայ, ինչպէս ըստինք :

Հ. Բարեկամ ի՞նչ ընեմ, որ ազգասէր ըլլամ, ի՞նչ ընեմ որ սէրը սիրեմ, ի՞նչ ընեմ որ ազդին անունը անմահացընեմ, վերջապէս ի՞նչ ընեմ որ մեր Հայոց ազգին խոշտանիեալ վերքերուն դարման մը ընեմ:

Պ. Բարեկամ, ատոնք ի՞նչու կը հարցընես, աչքերդ դարձուր Ազգի վրայ, տես թէ ի՞նչ պակասութիւններ ու ի՞նչ խըզնութիւններ ունի, եւ ի՞նչ վիճակի մէջ է, եւ խորհէ ալ թէ ի՞նչ է ատօնց պատճառը, եւ քննէ թէ ի՞նչ բան ատօնց դարման կը բնայ ըլլալ, այս ըրէ, եւ ջանայ որ մարդկութիւնն ու ազգութևնը ինչպէս ճանչցար Ազգասիրութիւնն ալ նոյնդէս . բարեկամ գիտցիր որ, այս երրորդ մասը մէկալ երկու մասին պէս չէ այս մասին մէջ եղածները, պէտք է իրօք կատարուին, եթէ ոչ Ազգասէր չը կրնար ըլլուկիր, ինչպէս մէկալ երկուքը չուտով սովորեցար, այս մասին մէջ ըստածներն ալ նոյցին պէս . բայց, Ազգասէր եմ ըստով՝ պէտք է որ իրօք ալ ազգասէր ըլլայ . օրինակի համար մէկ անձ մը՝ կէս մը իրաւ խօսի, եւ կէս մ'ալ սուտ . իրաւախօս եղաւ այս մարդը թէ ստախօս . ո՞րն է հարցունեմ քեզի, խորհել պէտքը չէ, ստախօս է . որպէս զի մէկ երկրորդ, ճշմարտութիւ-

նը ամբողջ ստութիւն մի է, նոյնպէս ալ Ազգասիրութիւնը իրօք չը կատարողը ճշմարիտ Ազգասէր է չեմ ըստ :

Հ. Որոնք են մեր Ազգին պակասութիւնները եւ խեղճութիւնները՝ եւ ի՞նչպէս է զիճակը, որ ըստիք թէ աչքերնիդ Ազգերնուդ վրայ դարձուցէք . ամէն ատեն իմ աչքս Ազգին վրայ է, կը տեսնեմ, եւ մէկ բան մը չեմ նշմարած, եւ անանկ ալ գիտեմ թէ Ազգասէր են :

Պ. Բարեկամ դասդ Ազգասիրութեան մէջ է, եւ Ազգասիրութիւնը ի՞նչ ըլլալ դեռ ճանչցած չես, Ազգասէր ըլլանին ինչպէս գիտես, բան մը չեմ նշմարեր ըստիք ի՞նչ պիտի նշմարես, ինչե՞ր չկ տեսնուիր մէջ, ինչո՞ւ ատանկ բաները կը կըրկնուս հարցումներ կընես, ահաւասիկ մեծամեծ օրինակներ կան աչքիդ առջին, եւ ինչե՞ր չկ տեսնուիր մէր Ազգին մէջ ինչե՞ր չեմ պատմուիր, եւ ինչե՞ր չի կան, կուկե՞ս մի ըստ միուշէ ամէնքն ալ պատմել, ամէնքն ալ, որ Ազգերնուս դլուխէն անցած են . եւ ներկային մէջ եղածներն ալ, որ անանկ բռնացած կը տեսնուին որ, կը կարծես թէ բոլոր Հայոց Ազգը տիրած են, եւ մահացուցիչ վերքեր կը բանան :

Հ. Այս' կուզեմ իմանալ, պատմէ որ տես-

նեմ, թէ հնարաւոր բաներ են գարման տանելու թէ ոչ :

Պ. Անաւասիկ բարեկամ Ա. է Տգիտութիւնը, որ այնչափ աղէկ են պատուեր եւ կերակրեր, որ այս աւուր օրս անանկ գերացած լայնացած ձայոց Ազգին վրայ իր նըստարանը դրած, երբէ՛ք մէկը չիկայ որ իր հրամանէն դուրս ելլէ, եւ ինքն ալ անանկ խոստացած է թէ, քանի որ դուք ասանկ իս կը պատուէք, ես ալ ձեզ անանկ տեղ մը տանիմ որ ամէն ատեն հոն տեղը վիայիշէք, (եթէ հոն ատեն լու ըլլայ, ամէն ատեն պիտի ըսենք թէ՝ օճախըդ մարի տգիտութիւն մեզ աս ո՞ւր բերիր եւ ո՞ւր իջեցուցիր,) այս ըրածնուդ փոխարէնը պիտի տան, բարեկամ ճանրամնուս խոտորեցանք, ատենք վերջի բան են .

Բ. Անձնասիրութիւն .

Գ. Ատելութիւն .

Դ. Փառասիրութիւն .

Ե. Եղբայրատեցութիւն .

Զ. Գոռողութիւն .

Է. Եր ընկերին չ'օգնելլ .

Ը. Թափառականութիւն .

Թ. Վիճակնիս չի ճանչնալիս .

Ժ. Տկարութիւն .

ԺԱ. Վատթար վարչութիւն .

ԺԲ. Ուսմունք չի յարդենիս .

Բարեկամ այս վերքերուն ամէն մէկը մարդասպաններ են, եթէ այս տասն եւ երկու գլխաւոր մահացուցիչ վերքերը, մէկ անձի մը վրայ գտնուին, այն անձին վիճակը ո՞ւր կերեւայ, ալ երկրայութիւն չ'կայ ուղղակի գերեզման կը ատանին, ո՞ն ցաւակցութեան արժանի ձայ աղդ, բարեկամ աեսա՞ր արդեօք Ազգիդ պակասութիւն, միթէ անդամ մը ալ հարցընելիք ունի՞ս լսել ի՞նչ դարման պէտք է, տես վերը տասն եւ երկու հատ անբժշկելի վերքերը եւ խորհէ թէ ի՞նչ դարման պէտք ունի, ահաւասիկ մէկ ոտքը գէպի գերեզման նետած, մահուան առագաստն ալ բացած, բժիշկ կոչելու ձայն ալ հատած, վերջապէս այնդիու կողմէն ալ գերեզմանը իր բերանը բացած կը լանելու կը ջանայ : Տե՛ս տե՛ս ի՞նչպէս փրակութիւն կրնայ ըլլալ ասոր տե՛ս, բարեկամ դեռ ասոր նման շատ բաներ կան խօսելու, բայց չեմ ուզեր բոլորն ալ քու աշքիդ առջեւ թափելով զքեզ ալ զայրացնել, անանկ գիտցած ըլլաս, բարեկամ վերի գըրուած տասն եւ երկու հատ մահացուցիչ վերքերուն ամուն մէկը իրենց յատուկ յատուկ տասնական քանական արբանեակներ ունին բոլոր ձայոց ազգին մէջ շրջելու, եւ անոնց, մէ մէկը չ'գտնուի, որ այն ախտէն ազատ

Թացած ըլլայ. եթէ դուք որ բժիշկ ըլլաք
ի՞նչ դարձան կը ընել այսպիսի վեր-
քերու մը , զար գուքդ կը բնտուեք , Դիտէ
անգամ մը , եւ դատման ենդարկէ , տեսթէ
որո՞վ կը ընայ ըլլալ այսպիսի կիսամահի մը
դարձան , որո՞վ կը նայ ըլլալ կատարեալ բը-
ժը կութիւն , զար գուքդ կը բնտուէք :

Հ . Ո՞՛ , անհնարին կը թուի ինձ այդպի-
սի մահացուցիչ վերքերու մը բարձար տա-
նիլ , որպէս զի ոչ բժշկի կարօտ վերքեր մը
են , եւ ոչ ալ տեսնուած են այդ տեսակ
վերքեր մը . գուցէ բժշկներն անգամ չի
ճանչան այդ տեսակ հիւանդութեանց դար-
ձան , եւ կը յուսամ ալ թէ անսնէ , եթէ
դիմացին մինչեւ ցարդ զոնէ բան մը ըրած
ըլլային :

Պ . Մի վհատիր յարեկամ մի՛ . այլ ջա-
նա , աշխատէ , զոնէ ձեզմով կատարեալ
բժշկութիւն մը զմնալով ազատի նոյն մահ-
ձէն , ուր կը տապալի :

Հ . Թէպէտ աշխատիմ , բայց ի՞նչ կը ը-
նամ ընել :

Պ . Ինչ չես կրնար ընել դու բարեկամ ,
եղբայրդ չե՞ս կրնար սիրել , միթէ աս ալ
մեծ բա՞ն մի է , կարողութիւնդ չի համեսլու
Ահաւասիկ դարձաննուս մէկը գտանք ի՞նչ-
պէս վերքին մէկը իր եղբայրը չը սիրելն է

եղեր , սոյնպէս ալ հետեւեալները . բարե-
կամ , ջանա որ այդ պակասութիւնները ձեր
վրայ չը կենան , ան ատենը կը լաս Ազգա-
սէր . ջանա որ դուն եղբայրասէր ըլլաս ,
ինչպէս եղբայրափութիւնը դարձանէ , իր
եղբայրը չը միրով վերքին , բոլոր այսպէս ,
(Բարեկամ զիշերուան պատճառն ի՞նչ է .
ո՞չ ապաքէն արեգակին պակասութիւնն է ,
եւ ցերեկն ալ բազմատիւ չը լալուն պատ-
ճառ արեգակին պակասութիւնն է , թէ որ
արեգակը ամեն ատեն ատանկ կինայ զիշեր
չի պիտի տեսնենք ,) ապա ուրիմն ատոնց
բոլորին պատճառն իրենց պակասութիւնն է
եղեր , ինչպէս օրինակը տեսար ցուրտին
պատճառն ալ տաքութիւն չը կինալն է եղեր :

Թհաւասիկ կարգաւ պիտի դնեմ որ ան-
գամ մը ալ չը հարցնես թէ ի՞նչ է ասոնց
դարձաննը :

ՄԱՀԱՑՈՒՅԻՉԻՉՆԵՐ ԿԵՆԴԱՆԱՑՈՒՅԻՉԻՉՆԵՐ

- | | |
|--------------------|-------------------------|
| Ա . Տգիտութիւն | Ա . Գիտութիւն |
| Բ . Անձնասիրութիւն | Բ . Ազգասիրութիւն |
| Գ . Ատելութիւն | Գ . Միութիւն |
| Դ . Փառասիրութիւն | Դ . Զարիաւորու-
թիւն |
| Ե . Եղբայր ատեցու- | Ե . Եղբայրասիրութիւն |

- | | |
|-------------------------------|---------------------------------------------|
| Զ . Գոռողութիւն | Զ . Խոնարհութիւն |
| Ե . Ընկերին չօգնելը | Ե . Ընկերին օգնելը |
| Ը . Թափարականութիւն | Ը . Երջանկութիւն |
| Թ . Վիճակնիս չը
ճանչնալ | Թ . Վիճակնիս
ճանչնալ |
| Ժ . Տկարութիւն | Ժ . Դարոցներ բաց-
ուիլ |
| ՃԱ . Վատթար վար-
չութիւն | ՃԱ . Բարեկարգու-
թիւն |
| ԺԲ . Յուսմունքըչը
յարգենիս | ԺԲ . Յուսմունքը
յարգ ունենալ
մէջէլնիի |

Վերջապէս ըսելիքս սա է , առջի առղի
մէջ գրուածներուն շատութիւնը . եւ թ . ին
մէջ գրուածներուն պակասութիւնը մեր Ազ-
գը կը կործանէ , ալ անդամ մը կը հարցու-
նե՞ս . թ . առղին մէջ գրուածներուն պա-
կասութիւնն է , որ այս տողին մէջ մահա-
ցուցիչ ըսելով գրեցինք , ասկից վերջը ջանա
որ առաջինները պակսեցնես , եւ երկրորդ-
ներն ալ աւելցնես . հոգ չէ որ առաջինին
համար զուր տեղը աշխատիս վրայէս նետեմ
ըսելով , հապա աշխատէ որ երկրորդին մէջ
գրուածներն ունենաս , անկից վերջը տ-
նոնք կը պակսին (օրինակի համար թէ
որ լոյսը գայ անշուշտ մութը կը փախչի ,

սոյնպէս ալ մեր Ազգը , ի՞նչպէս ըսինք թէ
մահիցին մէջ կը առապալի . այն ատէն կը ո-
կըսի ենել եւ կամաց կամաց ալ գէպ ի յա-
ռաջ ընդանալ , եւ այն ատէն կը գիտնամ
որ Ազգերնին կատարեալ բշժկութիւն է
ստցած :

Հ . Իրաւի այդ ըստածներդ մեծամեծ օգուտ-
ներ կըսեն մեր Ազգին թէպէտ , բայց մեր
Ազգին մէջ չի՞գ առնուիր այդպիսիներ կը-
յուսամ թէ կայ , ինչպէս կը տեսնենք :

Պ . Բարեկամ յուսալով կըսեն թէ կայ
երբէք չկայ , վասն զի տգիտութեան գա-
հը մեր Ազգին վրայ է հանգճած , տգիտու-
թիւնը մեր արիւնը ծընելով է զօրացած ,
վերջապէս տգիտութիւնը մեր գէն ամսւր-
նակ է առած որդոց որդի իրեն ծառայելու
եւ հանգիստ կերպով մը ինքը պահելու :
Ա՞ն գիտցող չկայ թէ այն էր մեր աչքերը
գոցող եւ դէպի ճշմարտութեան լոյս հայե-
լու չըթողով . գիտցող չկայ թէ , այն է
մեր աչքին առջեւ գիշերային սեւ գողը
քաշողը , որպէս զի կարող ըլլան զիշերն ու-
ցերեկը որոշելու , եւ իր կամքին համեմատ
միշտ գիշերային , եւ տգմային աեղերը լըջին
թափառական կերպով մը , միթէ տգիտու-
թիւնը չէ՝ մեղ փառքերնուս զրկողը , ար-
դեօք տգիտութիւնը չէ՝ որ փոխանակ եր-

Ղանկութեան մէջ ապրենուս թշուառ կապ-
րեցնէ . միթէ տգիտութիւնը չէ՞ որ մեզ
այս առափճանը իջեցուցած է , ո՞հ ի՞նչեր
շըրաւ , խեղճ Ազգին արտասուք թափել տը-
ւողն այս չէ՞ , մանաւանդ փոքր Ասիոյ այլ
եւ այլ աեղերը , յարդ գտած չէ՞ , այո՞ այս
մասին Պօլիս եւ Եւրոպա եւ Ծուսաստան
գաղգական գնացող Հայերն կանուխ գիտ-
չան իրենց ցրուեալ վիճակին մէջ թէ տգի-
տութիւնն է եղեր իրենց թշնամին , բայց
ի՞նչ , այսդիս կողմէն իրենց Եղբայրներն գայ-
լերը կը յափշտակեն անյալդ կերպով մը ,
խեղճեին ալ անանկ կը կարծեն թէ Ասո-
ւած մեզ առնոց ճարակ է ստեղծեր , կամ
թէ ճակատագիրնիս այսպէս է զրեր , ա-
սանկ ըսելով կ'ապրին , շատ անմեղ Հայ
գաւակ ապ անոնց սրոյն զոհ եղած են :

Հ . Ուրեմն ես ագիտութիւնը չեմ ըն-
դուներ , մինչեւ ցարդ մեր վրայ՝ կը կենայ
եղեր , քանի որ գիտութիւնն է դարման , ես
ինչո՞ւ գիտութիւնը կը յարգեմ , եթէ հարը
կայ ես բոլորովին ձգել կուգեմ :

Պ . Շատ վառվորն սրտով հարցումներ
կնես , բայց ի՞նչ կիմանաս տգիտու-
տութիւն ըսելով . այս մէկ հարցումն ալ
ես ընեմ , ի՞նչ է ագիտութիւնը բարեկամ .
ագիտութիւնն է գիտութեանց պակասութիւն

տգիտութիւնն է գիտութեանէն զուրկ մնալը ,
վերջապէս գիտութիւնն է իր իրաւունքը՝
իր պիտոյքը իր պակասութիւնն չընաչնալը ,
երբ գիտութիւնն ունենաս (այսինքն ձեռքդ
լապտեր) բոլոր մութերը քեզմէ կը փախչին
եւ դուն ալ լուսաւոր կը պտղտիս , եւ այն
ատեն կը տեմնես Ազգիդ պակասութիւն-
ներն , պիտոյքը վերքերը , վիրաւորողներն ,
դարմանները , եւ ընթացքը թէ դէպ ի ո՞ւր
կերթայ գերեզման . թէ այն սոսկալի ժայ-
ռէն դէպ ի ծալ , ուր երթալը այն ատեն
անաղոտ կերպով մը պիտի տեմնեն , ալ ին-
ձի հարցունել հարկ չըլլար : բարեկամ հի-
մայ զիտցար առաջին վերջին դարմանը ,
աղէկ միտքդ առ եւ կատարէ ըսածներս ե-
թէ աղգդ կը սիրես , անանկ զիտցիր որ
մնացած տասնըմէկ հատոն ալ ասոր պէս են
ինչպէս որ ասի պատմեցի . չեմ ուզեր ա-
մննքն ալ պատմել , ըսինք թէ անոնց պա-
կասութիւնն է մեր աղգէն հոս իջնցնողը :

Հ . Կուզեմ որ ամենքն ալ մէկիկ մէկիկ
բացատրես , որ տեմնեմ , թէեւ ձանձրու-
թիւնն ալ կըլլայ :

Պ . Ալ ամենն ալ ասոր պէս են ըսինք ,
անոնց ըրածներն հակասականներն են ինչ-
պէս , Ազգասիրութիւնը անձնասիրութեան
են փոխանձեր , որպէս զի Ազգասիրութիւնը

բաւական դժուար է անոնց համար, որ
անձնասէր են սովորած, չեմ ուրանար ամեն
մարդ իր անձը կ'սիրէ, մէկը չիկայ որ իր
անձը չի սիրէ. ադ յանձնասիրութիւնը ու-
րիշ է, անոր կ'սուի անձնասէր երբ Ազգը
դործիք կընէ իր անձը սիրելու, ինչպէս
չատէրը գիտեմ, որ իր յանձը կ'սիրեր եւ
ոչ ազգին, իր քուակին կ'աշխատի, եւ
ոչ ազգին մինչեւ անդամ, Ազգասիրու-
թիւնը մէկդի նետած եւ ազգասիրութիւնն
ու, իրաւի կ'աեմ շատ ունինք ասանկներ :

Հ. Ամեն մարդ իր անձը սիրելու պարտք
ունի եւ կ'սիրէ ինչպէս դուք ըսիք :

Պ. Այս մանք ըսինք. Ազգը գործիք
կ'սեն անձերնին սիրելու, փոխանակ Ազ-
գին պատիւը բաձրաձնելու, եւ աշխար-
հիս վրայ երեւելի ըսկնուն. Ազգը իրենց
պատոյն կ'զոհեն ասոնք են ազգասէրները
ասալ մեծ ցաւ չէ բարեկամ :

Հ. Կերիւ այ թէ ասոնց ամենուն ար-
մատը տղիտութիւն՝ անձնասիրութիւն եւ
եղբայրատեղութիւն է, եւ վզրջապէս .
ըսեմ մեր ազգին գաշածը եւ ամեն
մեկ անձի քաշած տղիտութեան ձեռ-
քէն է ինչպէս ըսինք, ազա ուրեմն՝ ի՞նչ-
պէս ըսեմ որ այդ տղիտութիւնը ձըգեմ,

եւ գիտութիւն ստանամ, թող թէ Ազգը .
այլ եւ իմ քաջածուալ անոր ձեռքէն է .

Պ. Այսի աւելորդ է որ բաիր թէ ող՝
տղիտիւնը ինչպէս ձգեմ, եւ դիտութիւն
ստանամ, այդ խօսքին պատասխանը մարդ-
կութեան մէջ խօսեցանք, որ տղիտութիւնը
դպրոցին չնորմիւը կը փարատի եղեր . բայց
գծուարութիւնը հոս է բարեկամ, հոս պի-
տի տեսնենք ազգասէր կարծածներդ տես-
նենք թէ Ազգասէ՞ր են թէ անձնասէր :

Հ. Այս տեղ ըսելիք չունիս, որով-
հետեւ շատ ազգասէրներ ունինք կարծեմ,
ինչպէս կը տեսնուի որ ամեն չայ ազգիք
եւ ամեն չայ լեզու Ազգասիրութիւն կը
քարոզեն, ինչպէս դուք ալ կը տեսնէք .
ազա ուրեմն ինչո՞ւ ըսինք թէ գծուարու-
թիւնը հոս է, ձեր խօսքին իետեւանքը նա-
յելով Ազգասէր երբէք չկայ պիտի ըսէք,
բայց ատ ալ սւրաւութիւն է :

Պ. Այս, անշուշտ ըսելիքս այդ է բարե-
կամ, վասն զի Ազգասիրութիւնը պէտք է ի-
րօք կատարուի, եւ ոչ լոկ լեզուաւ, ազ-
գասիրութիւնը պէտք էր մինչեւ հիմա ա-
մենուն սիրաշ ծաւալած ըլլար, եթէ կար .
Ազգասիրութեան միջնորդութեամբ պէտք
էր հիմայ ամեն բան յառաջ գացած ըլլար ,
Յ

Կթէ կար . Եւ պէտք էր նորին չնորհիւն դպրոցնէր բացուէր , մանկունքներ կրթուէնին ուր թարէին իրենց բեռնացեալ նախապաշարմանքները , որոնց հետ գերեզման պիտի երթան առանց իրենց պարտքը ճանչնալու , թէ եւ կան Ազգասէրներ , չեմ ուրանար , բայց եղոր ճշմարիտ Ազգասէր մը տեսնեն , կը վագեն բանութեամբ , եկուր եղբայր , եկուր , ճշմարիտ ճամբան այդ չէ եկու , ըսելով , կուզեն անոր սիրտն եղած , ազգային սիրով վասուած հոգին ալ խել , որպէս զի ամեննեւին Ազգասէր մը չը մնայ , ինչպէս ըսինք թէ անոնց արփանեակները կը շրջին չայ ազգին մէջ այս ախուէն մէկը ազատ չը թողելու համար , միթէ ասնք են ըստ Ազգասէրներդ անանկ զիտցիր որ , ասոնք Ազգին առաջնորդ են դէպ ի կորուստ տանելու , այլ գուն ջանա որ ճշմարիտ Ազգասէր ըլլաս :

Հ . Իրաւի եթէ ատոնք են ազգասէրները , անշուշտ կործանիչներ են , ապա ուրբեմն ի՞նչ չնեմ որ ճշմարիտ Ազգասէր ըլլամ :

Պ . Երբ կուզես ըլլալ ազգասէր թեւզ գրասեղանիդ դիր եւ ձեռքդ ճակարդ խորհէ փոքր մի , առջիդ ներկայացուր Ազգիդ վիճակը , եւ կամ թէ ձեռքդ չայոց պատ-

մութեանը երկնդուր , բայց պէտք է միութիւններ ըլլան : պէտք է ընկերութիւններ հաստատուին , պէտք է դպրոցներ հիմնարկուին , եւ պէտք է տպարաններ բացուին , Հայերը դաստիարակուին , վիճակնին ճանչնան , այն առենին կը յուսամ թէ Հայոց մէջ ալ Ազգասէրներ կան եղեր , երբ ասմուք կը տեմնենք փրկութիւնն ալ ժօտեցած է (եւ յորժամսութն կակզմայցեն եւ տերեւքն ցցուեցեն դիսէք թէ մեջ է ամառն) :

Հ . Ինչո՞ւ եղբար այդ ըսածներդ բոլորն ալ կան , ինչպէս կը տեսնուին մեծամեծ քարաչէն դպրոցներ ընկերութիւններ , տպարաններ լրագիրներ :

Պ . Յարեկամ ալդ ըսածներդ ո՞ւր տեղ են կուզեմ որ որոնցմէ մէկ հատը մեզի ցոյց տաք :

Հ . Հոս փոքր Ասիս մէջ ո՞ւսկից պիտի տեսնեն , զնա՞ Պօլիս , Եւրոպա եւ Ասուսատան անս թէ կա՞ն թէ ոչ , ես Պօլոյ մէջ անանկ մեծամեծ դպրոցներ տեսած եմ որ , Եւրոպիոյ մէջ եղած երեւելի համալսարաններուն նման տպարաններն ու լրագիրներն ալ նոյնպէս , ինչպէս կը հրատարակուին եւ դուք ալ կը տեսնէք :

Պ . Յարեկամ ալզգասէր ենք ըսողները

Անձնասեր ըլլալնին գուք վկայեցիք . թէ
եւ վկայութեան կարօա բան չկայ , որպէս
զի ապաշոցներ կան , այն մհծագործ դըպ-
րոցները որ տեսէր էք Պոլիս ; իրաւի Ոօլիս
գաղթող Հայերուն ամէն մէկը , նոյն տե-
սած դպրոցներնուգ նման առանցնակի դըպ-
րոցներ կառուցանելու կարողութիւն ու-
նին , եւ պարագերնին է , Եւրոպիոց եւ Ռու-
սիոց մէջ գտնուածներն ալ սոյնպէս . բարե-
կամ թէպէս աղէկ բաներ են Ազգերնիս մա-
սամբ իւփք կազմատի աղիսութեան ձեռ-
քէն , բայց Ազգամիրութիւնը այդ չէ , այլ
եւ Անձնասիրութիւն , թէ եւ ունին ընկե-
րութիւններ , բաց ի Անձնուիրանաց ընկե-
րութիւննէն գործ տեսնող չկայ , ևթէ կայ
ցայց տուր որ տեսնեմ թէ ո՞րն է տեսած
գործերնին , տպարաններն ու լրագիրներն .
հարցունեմ ձեզի բարեկամ , արդեօք ո՞ր
տպարանէն եւ ո՞ր հեղինակէն լրագիր Պո-
լիս եկած է . այն Խրիմեան Գ . Մկրտիչ վար-
դապետին աշխատութեամբ մէկ հատ մ'ալ
վան գնաց , եւ առթի մը մէջ ալ գործ տե-
սաւ , եւ իմառք Աստուծոյ ան ալ վերցաւ ,
որ իբրեւ մարդկային շարժողական ջղե-
րուն նման Ձիդ մը է եւ ան ալ շատ հա-
մարեց մեզի , (եթէ մէկ մարդու մը շարժո-
ղական Ձիդերը խըզելու որ ըլլայ , ի՞նչպէս

կըլլայ առ անձին վիճակը ոչ այլ ի՞նչ , այլ
եւ կիսամահ պիտի կննայ , նոյնպէս ալ
մննք , քանի որ մէկդէկէ բան մը չինք
լրսեր , հաղորդակցութիւն ալ չունին ըսել
է թէ մեռած ենք , ապա ուրեմն ես ի՞նչ
ընկեմ Պօլոյց լրագիրը , եւ Եւրոպիոյ մեծա-
գումար ծախիւք շինուած վարժարանը , քա-
նի որ մերմէ (այսինքն Հայաստանէ Պօլիս
լրագիր չերթար , ահաւասիկ հոստեղը մեր
կննացը լարը կտրած է , լրագիրները Ազ-
գութիւն մը յառաջ տանելու եւ քալեցընե-
լու Ջիգերն են , եթէ մէկ Ազգ մը հեղինակ-
ներ լրագիրներ չունի այն Ազգը մեռած է ,
ալ երկրայութիւն չկայ , ի՞նչպէս մէկ մարդ
մը ներսէն չունչը գուրս հանելու կարո-
ղութիւն ունի , բայց գուրսէն օդառութիւն
ընկերու կարողութիւնը չունի , վերջ վերջ
ի՞նչ կըլլայ այն մարդը , անշուշտ կը մեռ-
նի , ապա ուրեմն ի՞նչ պիտի ընէ Պօլոյց
մէջ եւ շատ տեղեր հրատարակուած բազ-
մատես թերթերը , քանի որ Պօլիս ի՞նք գուր-
սերէն թերթեր ընդունիր , եւ անոնց վի-
ճակը չդիտեր , միթէ սխալեցա՞զք Ազգու-
թեան մասին մէջ որ ըսինք թէ մեր Ազգին
Ազգ չըսուիր . խօսէ բարեկամ , ո՞ւր մեա-
սին ձեր Ազգասէր կարծաները , ի՞նչպէս
ըսինք պէտք է ազգամիրութիւն իրօք կա-

տարի, եթէ ոչ այն անձը Ազգասէր չէ, բարեկամ այդ բասծ դըպրոցներդ որ տեսար երբէք մէկէն օգուտ չկայ մեղի, որպէս զի որսոց մէկը սեղանաւոր կըլլայ ստակ շահելու, որն գրագիր կըլլայ, անոնց մէջ եւ ոչ մէկը կայ որ իր Ազգին օգնի, այլ միայն բաւականէ որ ստակ գաղելուն կերպը սովորի, սա մաքով թէ Ազգը ի՞նչ պէտք է, եւ մէկան ալ իր տղան Փարիչ կը խրկէ. վերջապէս կերպ կերպ բաներ անանկ կը նին որ ստակ քաղելու արհեստ մը չի սորված չըլլայ, եթէ ամէն կարողութիւն ունեցող Ազգայինք այդպէս ընկն. ապա ուրիմքն բախտին հարուած խեղծ Հայերն ի՞նչ ընկն, որ անդիու կողմն թափարական կը պարան, ես երբէք չեմ, յուսար թէ մեր Ազգին ալ փրկութիւն կայ, որպէս զի տեսէք անդամ մը այն գարաշէն մեծամեծ դպրոցներուն մէջ, Հայաստանցի ուրիշ մէկու մը տղայ կա՞յ, բոլորն ալ Պոլսեցի, եւ ոչ ալ ախքատի, այո՛, չեմ ուրանար մէկ քանի տարիէ ի վեր է, որ Խալաթիոյ Ս. Փրկչի վարժարանը կը գտնուին Հայաստանի այլ եւ այլ տեղերէն օկած տղաքներ, այսինքն Փինկեանցի Ակնցի Հայուերցի Սերամատացի. եւ մէկ քանի տեղերէ ալ շատ տղաքներ եկած են, եւ իրենց ուսմունքն ալ հանրա-

ծանօթ Ստեփան պերճ Փափազեանէն ծըծածեւ մասամբ իւիք իրենց հայրենիքը դարցած եւ հն ալ ծրագարաններ տնկած են, եւ կէս մ'ալ գործերով Պօլիս մնացած հեռազիրի եւ գրադրութեան պաշտօններու յանձնուած եւ շատերն ալ գեռ կը ծրծէն. մանաւանդ այն ծշմարիտ ազգասէրներն, որ Ազգին բարւոքութեան համար մանխաղակի խարիսխ մը ձգեցին այն օրը որ 1860 . . . ին էր իրաւի մեծ օդոււաներ ըրաւ եւ պիտի ընէ ինչպէս կը տեսնենք որ տղիսութիւնը սորին ձեռքէն կը սարսափի, իսկ եւս պիտի կործանի. որպէս զի կը տեսնենք որ օր քան զօր կը զօրանայ եւ իր աշխատանքին քաղցրահամ պտուղն ալ կընծայէ աղգայնոց, որ ճաշէն մանաւանդ սա գործը որ Հայաստանն Պօլիս պանդխտացած բեռնակիրներ կիւրակէցի օրերը ձրիաբար կը կարգացնեն, առանց բան մը խնայելու մինչեւ անգամ բնական գիտութեան բարոյական եւ ալճիւպոէ ալ ձեռքերնին կը տեսնուին նա եւս ըստ ընկերութեան կարողութեան կը շանան լուսաւորութեան ձեռքով նոյն ազգութեան ողին Հայաստանին այլ եւ այլ քաղաքները, գիւղերը, գիւղակները եւ խորշերը ծաւալցընել, ինչպէս ըսկնք թէ Ազգասիրութիւնը պէտք է իրօք տեսնուի,

եւ ոչ լոկ, լոկ Ազգափախրաւթիւնը կը նմանի պաղապի ծառւոյ մը, որ լի է պատուզներով, բայց պարափախն զոլով, եւ ոչ մէկը կրօսոյ ուտեր նոյն պատուզը, բաց ի տիրոջմէն, ըսել է թէ լոկ Ազգափախրաւթիւնը ագքամիրութիւն ո՞ւր է, այն մեծամեծ եւ մրանդամայն գարաշէն գալրոցներուն մէջ է, թէ Անձնուփրամաց սրախն մէջ, բարեկամայն դպրոցներէն մեզի օգուտ չկայ միայն թէ Ազգէրնիս մասամբ իւրիք ագքառութեան ձեռքէն կազմափ ինչպէս որ ըսինք, այլ շահայ որ ազգասէր ըլլաս, եւ այն խեղճ Հայ զաւակները բանացեալ տղիտառութեան ձէռքէն ազմատես (որ կուտէ) :

Հ. Ապա ուըեմն ի՞նչ ընեմ որ ճշմարիտ Ազգասէր ըլլամ, եւ ազմատեմ:

Պ. Աչքերդ դարձուր հայրենիքդ եւ դիտէ եղբայրներուդ վիճակին անոգամմը, ցաւալի տառապանքներ, թընամեաց սուրը մէկ կողմէն, հարկատութիւնը մէկ կողմէն կրօնափոխութիւնը մէկ կողմէն, ոհ գրեթէ խեղճ Հայաստան յարան ծովերու մէջ կը յուղայ, իրաւ կըսեմ Հայաստանցի եղբայրներուս ճընչման ձանը Անզգիա հասած է եւ անոնք են եկար օգնութեան, առ ալ ա հօթ չէ, կա՞յ այդ ըսած ազգասէրներէդ մէկը, որ տեսնէ անոնց վիճակը,

այս չեմ ուրանար Անձնանուէրներէն մէկը մօտերս Պօլիսէն մեկնելով Անբաստիա զընաց, եւ բաւական բաներու ալ հոգի տալու պատճառ եղաւ, եւ գրեթէ բոլոր տարի մը հոն կեշաւ, Եւ մինչեւ անգամ իր ճանապարհորդուէթեան տաէնը ո՞ւր որ գիտեցաւ հոն Ազգութեան հոգի թողուց, ոն ինչպէս ըսեմ ալ հարկ չէ ինչպէս ըսինք թէ փոխանակ իրենցներուն Անգղիացիք եկած են, վասն զի շատ անգամ եւ մեզի պատահած են, բարեկամայս անհոգութիւնն է մեր Ազգին տունը աւերակ ընողը, այս անհոգութիւն չէ, մեր Ազգին ցիրուցան եւ կրօնափոխութեան հըրառութիրողը, վերջապէս անհոգութիւնն ինչե՞ր չըրաւ մեզի Անաւանիկ անհոգութեան եւ ատելութեան պառզներն, այս աւուր օրս խեղճ Հայոց մեկ մասին Քիւրտ կը կոչուի որ կորդուած գաւառին Հայերն են, մէկ մասին ալ Արշաւան կը կոչեն որ Ռշտաւնեաց ցեղէն են եւ մէկ մասին ալ որ Աւշար կը կսեն Արշաւանեաց ցեղեն են, աս ալ ցաւ չէ:

Հ. Եղբայր Ճեր բատծ Ազգափախրաւթիւնը ո՞րն է, եթէ կը հաճիք առանց Ճամհարանաւու ըսէք որ լսենք թէ ինչպէս է, թէպէտ շատ հողսեցուցինք ևել, բայց վերջը պիտի

հանգիստ ըլլաք, երբ ես կատարեալ Ազգա-
մէր ըլլամ: Սա ալ թէ ինչո՞ւ օգուտ չունի
մեղի, Պօլսոյ դպրոցներ, եւ վսեմ հանձար
հեղինակները քանի որ մեր Ազգին են:

Պ. Հարկ չէ որ լոյսերով զարդարուած
սենեկի մը մէջ ձեռքդ լապտերով՝ շրջիս,
այլ եթէ ունիս ձեռքդ լապտեր պտրաէ
անգամ մը այն մժին տեղերը, որ Հայոց
մեծագույնը մասը անոր մէջ թափառական
կերպով կը պտրտին. եզրայր այդ լոյսը ին-
չո՞ւ համար ձեռքդ տոեր ես, ո՞չ ասլաքէն
մութերը քենէ փախչելու. ապա ուրեմն
հարկ չէ որ այն տեղերը պտրտիս որն որ
լուսով լեցուած է, եթէ առնես լապտերդ
ձեռքդ գնայ այն տեղերը որ խաւարային
է, եւ ջանայ որ այն տեղերն ալ ճրագներ
կանգնեցնես, որ միւս լուսաւոր սենեկին
ենու միանան, եթէ ոչ անկարգութեան մէկ
կողմը խաւարի մէջ տապալի, ի՞նչ կըլլայ
միայն Պօլսոյ դպրոցներ, կրթութիւններ,
եւ վսեմ հեղինակներ կենալով: Քանի որ
ասլիու կողմը տգիտութեան մէջ կորած եւ
իրենց մարդկութիւնը չեն ճանչնար, ի՞նչ
կըլլայ միայն Եւրոպայ լուսամիտ Հայեր կե-
նալով, քանի որ աս դիու կողմը մտքերնին
նախապաշարեալ չարիքներով լեցուած Ազ-
գութիւննին չեն ճանչնար, ի՞նչ կըլլայ մի-

միայն Շուշանատան մեծամեծ Հայերեւ փար-
թամ գերդաստանի տէր մարդիկ կենալով,
քանի որ այս դիու կողմը իրենց օրականը
ծարելու կարողութիւնը չունին, եւ ազ-
գութիւն ալ չեն ճանչնար, ո՞ւր մնաց ազ-
գասիրութիւնն որ ըլլան Ազգասէր, (ոչ ե-
կի կոչել զարդարս այլ եւ մեղաւորս, ա-
ւելի կորուսեալ Խրայէցի տանն ոչխարաց)
ապա ուրեմն ո՞ւր մնաց այն մեր վնասած
Ազգասիրութիւնն երբ կը տեսնեմ որ փոքր
Ասիոյ մէջ ալ դպրոցներ հիմնուած է, այն
ատեն դիտեմ որ մեր Ազգին մէջ ալ Ազգա-
սէրներ կան, երբ կը տեսնեմ որ Հայաստա-
նի մէջ ալ տպարաններ կան, այն ատեն
դիտեմ որ մայր Հայաստան կը դոռայ, երբ
կը տեսնեմ որ նոյն աեզերը թերթեր կը հը-
րասարակուին, այն ատեմ դիտեմ որ մեր
մայր Հայաստանի արտասուաթու աչեր նոյն
թերթերով պիտի սրբուին, մանաւանդ երբ
կը տեսնեմ որ Հայաստանի այլ եւ այլ կող-
մերը լուսերով զարդարուած է, այն ատեն
դիտեմ որ Ազգասէրներ կան, Փրկութիւնն
ալ անշուշտ նորին յաջորդն է. եթէ օր մը
չէ օր մը պիտի ըլլայ, աեսար իմ ըսած ազ-
գասիրութիւններս, (որ որոնց մէկը մեր
քով չը գտնուիր) ասոնք են մեզ խոր խա-
ւարին դուրէն ազատողները, ասոնք են

մեր Ազգին գարմանները . վերջապէս առանք
են մեզ մեր նախնի հիմաքերնուս հասցնող-
ները , այն ազգանէր են , ըստովները ո՞ւր են
թող . քովա գան որ տեսնեմ թէ այդ մար-
դիկը ի՞նչ բրած են որ անուննին Ազգանէր
եղան :

Հ . Եղբայր ի՞նչ ընեն այն մարդիկը ե-
թէ մենք Ազգը ուսկից յառաջ կուգայ չենք
գիտեր :

Պ . Բարեկամ դուն ուսկից յառաջ գալը
գեռ չես Նշանաց եւ այսօնի աշխատու-
թեամբ հավել թէ Մարդկութիւն Ազգու-
թիւն եւ Ազգասիրութիւնը ձեզի ճանչցու-
ցինք , Եղբայր ի՞նչպէս ոչխարներուն նորա-
ծին գառնուկները , թէ եւ զիտեն իրենց
կաթը ծըծել առանց ուրիշ բան մը տես-
նելու , բայց երբեք չեն գիտել թէ գա-
րին ու խոսը իրենց աւելի օդտակար է ,
եւ այն ատեն անոնց տէրը կը պարտաւորի
մի առ մի քիչ քիչ անոր ըերանը զո-
նել , եւ ան ալ մէկը բանութեամբ կուտէ ,
եւ միւսը կը ձգէ , անզամ ալ բոլորովին
չուտեր եւ կը թափէ , անհոգ ըլլալու չէ ,
որովհետեւ խեղճը չը գիտեր թէ իրեն ու
գուտ է , եթէ զիտնայ անշուշտ ինքը բըռ-
նութեամբ ձեռքէդ կառնէ , վերջապէս մին-
չեւ գիտնալու որ ըլլայ շատ նեղութիւններ

կուտայ տիրովը , բայց զզուելու չէ , ինչ-
պէս դուք շատ հսկնեցուցիք մեղ . բայց
այս մեր աշխատութեամբ վրայ մեծամեծ
հիմնեա պիտի ձգուին , ույսակէս ալ մեր ազ-
գայնք պարագն մի առ մի կերպնեն այն հա-
մեղ պատուիները իրենց շայ մանկակաց որ
չեն գիտեր , եթէ կրկին չուտելու ըլլան ,
վերջապէս բանութիւնը ձեռք առնելու է :
(Եթէ ոչ լսիցն ունկամբ լսիցն թիւնամբ)

Հ . Եղբայր ի՞նչ բանութիւն ձեռք առ-
նելու է :

Պ . Բարեկամ ո՞չ թէ Օսմանեան հզօր
վեհափառ տէրութիւնը արտօնութիւն ար-
ւած է , բոլոր քաղաքները դիւզերը եւ զիւ-
զաքաղաքները լուսաւորելու եւ զիսու-
թիւնը ծաղկեցնելու : Նոյն գառնուկներուն
պէս ալ մերերը երբէք սնուշութեան համը
առած չեն , ապա ուրեմն բանութեամբ տես-
նելու է այն գործերը՝ որ մեզի օդտակար
են . այսինքն , բոլոր փոքր Ասիոյ մէջ զըպ-
րոցներ հիմնարկուին բանութեամբ , եթէ ոչ
իրենք հեշտութեամբ չեն շիներ , որպէս-
զի արժէքը չեն զիտցած թէ ի՞նչէ , ոչ աը-
պարանի , եւ ոչ ալ լրազրի . իսկ վարժա-
պեաններ ալ անյարդ եւ անպատիւ են իրենց
մէջ , եղբայր ասո՞նք պիտի ըլլան Հայա-
տանի լուսաւու ակերը , եւ որոնց մէկը եր-
բէք չը կենարնին ալ քաջ զիտէք :

Հ. Եղբայր ինչու Հայաստան եղած գառ-
նուկներուն կերակուր կերցնող չի կա՞ :

Պ. Բարեկամ իրաւի ըսածիդ պէս գիտ-
ցիր որ չկայ, այո՛ կայ չեմ ուրանար, շատ
մը նախապաշարմունքներով պաշարուած
գաղափարի տէր եպիսկոպոսներ եւ վար-
դապետներ, որոնց ամենէն գերագոյնն է

• • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • • •

Եղբայր Մարդկութիւն, Ազգութիւն,
Ազգասիրութիւն, Ազատութիւն եւ փրկու-
թիւն քարոզել ատոնցմէ մի յուսաք, եթէ
Ազգիդ փրկութիւնը կուզես, Հայաստանցի
Եղբայրներուդ օգնէ, եթէ ազատութիւն
կուզես Հայաստանցի Եղբայրներուդ թիճա-
կը գիտէ, ազատութիւն եւ փրկութիւն կը-
սեմնէ արդեօք ուսկի՞ց, ոհ այն սարսա-
փելի տիժառութեան ձեռքէն՝ որ այս առուր
օրս գրեթէ բոլոր անմեղ Հայ զաւակներ ի-
րէն ռերհականած է :

Հ. Ապառւրեմն ուսկի՞ց կրնայ ըլլալ մե-
զի փրկութիւն որ մինչեւ ցարդ նորին հո-
ւանեաց տակը կը կենամք :

Պ. Եղբայր մեր փրկութիւնը նորաբոյս
մանկանց ճակտէն պիտի տեսնենք, եւ ա-
տոնցմէ պիտի յուսանք. Հայոց Ազգն ալ ե-
րեւելի է եղեր պիտի ըսուի, ինչպէս պատ-
մադիրները կարդայ տես թէ ի՞նչպէս են ե-
ղեր :

Հ. Բարեկամ այն անցածները գնացած
են, եւ ոչ մէկը կրնամք հիմա մեզի ներ-
կայացներ, հապա ջանա՞նք որ մենք ալ նո-
ցին գործքերը ունենանք :

Պ. Բարեկամ գործը մարդը կունենայ
նախ պէտք է որ Մարգկութիւննիս, Ազ-
գութիւննիս եւ Ազգասիրութիւննիս վաւե-
րացուցած, եւ անկէց վերջը խորհինք եւ
անոնց նման գործքեր ունենանք, քանիցս
անգամ եղաւ որ կըսեմք թէ Ազգին վիճա-
կը առջիդ ներկայացուը, եւ դիտէ թէ ին-
չի մէջէ: Ենթազրենք թէ Ազգութիւնը ա-
նուաւոր կառքի մը կը նմանի, եւ անոր լոյծին
երկու ծայրը եզներ լըծած կան եւ անլու-
ծելի կերպով մ'ալ կապած, որոնց մէկը
տկար եւ միւսը զօրել, քիչ մը տեղ եւ կամ
թէ ըսինք բաւական տեղ եւ կամ թէ ը-
սինք բաւական տեղ երթալով հարկէ որ աը-

կարը իսկոյն պիտի պարկի , եւ կառքն ալ կը կենայ , որ վրան շատ բաներով լեցուն է , ահաւասիկ ի՞նչ պիտի ընես բարեկամ , ո՞չ ապաքէն նպատակնէդ գաւրկ կը մնաս , եւ այն ատին յուսակորուր այս գին այն դին օքնութեան կը նայիս , եւ ոչ ալ մէ կը կայ որ օգնէ , խեղճ միւս եղը՝ որ զօրեղէ , իրեւ վատուժ կեցած է , ի՞նչ ընէ խեղճը , ոչ ապատ է որ ինքը երթայ եւ ոչ ալ կարողութիւն ունի կառքն ալ այն եղն ալ , որ պառկած տանի եւ ապատի , որպէս զի այն տրկարին համար ինքն ալ խեղճ կերպով մը կը կենայ , չեր գիտեր թէ մինչեւ ի՞ր պիտի սպասէ , բարեկամ քանի որ միւս եղը պառկեր է , ալ երկրայութիւն չկայ մինչեւ յափեան պիտի սպասէ , այս սա մէկ բանը կրնայ ըսել , թող լուծը կոտրէ փախչի , ապա թէ ոչ ապատութիւն չկայ :

Հ . Մինչեւ ցե՞րք պիտի սպասէ եւ ի՞նչ օրինակ է այս ըսածդ ի՞նչպէս ըսկը թէ օրինակ մը նէ :

Պ , ինչպէս ըսնք թէ մինչեւ յափեան , այս եթէ տկարը չելնէ եւ դանդաղ կերպով մը նոյն զօրաւոր եղին հետ չը քալէ եւ ինքն ալ նոյն լուծին տակը մեր կեանքը թշուառութեամբ պիտի անցնէ : Այս ալ ըսնք թէ ի՞նչ օրինակ է եղբայր ինչ օրի-

նակ ըլլալը դեռ չընասկըցա՞ր , Հայոց Աղպին մէջ եղած աղգասիրութեան օրինակն է , թէ եւ ունինք ազդասիրութիւններ միւթիւններ եւ ընկերութիւններ ալ . սակայն կրկին յաջողուած չէ , եւ յառաջ ալ գնացած չէ , թէպէտ երկու եղներն ալ մի եւ նոյն լուծին տակն են , բայց տկարը պառկած է , եւ կառքն ալ կեցած է , նոյնպէս ալ մինք իրաւի միութիւններ ունինք , սակայն գործը յառաջ չերթար : Պատճառ , թէպէտ շատ բաներ կան բայց առաջինն ու երեւելնն աս է , որ Հայոց Ազգին մէջ հարիւրէն տասը միայն կրնանք գտնել իր մարդկութիւնն ու Ազգութիւնը ճանչցող , թող թէ Ազգասիրութիւնը եթէ 90 ը , 10 ի բաժնենք ամեն մէկ իր Մարդկութիւնը եւ Ազգասիրութիւնը ճանչցողը տասնական եւ քսանական հատ , որոնց պարանոցներէն կախուած կ' տեսնենք նպատակնուդ հասէք . տեսնեմ , ուսումնական եւ ճշմարիտ Ազգասէր Հայեր , առանց արկարներուն օգնելու , առանց փոքր Ասիոյ մէջ դպրոցներ կառուցանելու , եւ լրագիրներ հրատարակելու , թող Պօլսոյ քարաշէն դպրոցները , ճեմարանները , տպարանները նպատակնուն համնին տեսնեմ , ի՞նչպէս

պիտի համսին , քամի որ մէկալ կողմի եզը
պառկած է . եղբայր ալ բաւական է Պօլսոյ
կրթութիւնը , որպէս զի այս աւուր օրը
լուսերու մէջ կը փայլի . բարեկամ դար-
ձուր աչքերդ անգամ մը հայրենիքիդ , ե-
թէ անոնք Հայ են մենք ալ նմք , եթէ
անոնք Քրիստոնեայ են մենք ալ նոյնը եմք ,
եւ քանի որ անոնց ձայնին օգնութեան
չեն համսիր եւ քանի որ անոնց տկարու-
թեանը չեն օգներ . փրկութիւնը ալ չեն
տեսներ , սա կըսեմ ուրիշ բան չեմ բաեր
միութիւններ ըլլան անձնութրութիւններ ըլլան
եւ որոնց չնորդիւն ալ Հայաստան դպրոց-
ներ հիմնարկուին տպարաններ բացուին եւ
լըրագիրներ հրատարակուին (գոնէ նոյն
թերթերը իրեւ թաշկինակ մայր Հայաս-
տան իր աչքին արտասունքները ջնջէ) ո-
րոնցմով կարող ըլլայ Ազգը իրար ճանչնալ
եւ ողջագուրել , թէ եւ կայ մասնաւոր
անձնութրութիւն մը , բայց իր կարողու-
թիւնը բոլոր Հայաստանի չբաւերով ըստ
կարողութեան բաւական օգնութիւններ
ծառայութիւններ ըրաւ Ազգին , ինչպէս
վերը ըսինք , վերջապէս իր անունին համեռ
մատ ընդացքներ ունեցաւ , ուրեմն օրհնեա'լ
ըլլայ այն օրը , յորում հաստատուցաւ Անձ-
նութիրութիւնը , օրհետ' ըլլան այն անձերը ,

որ նոյն անձնութրութեան անունը վրանին
առին , եւ մասսամբ իւիք ազգայնոց աչե-
րը իրենց դարձուցին . վերջապէս երջանիկ
կը սեպեմ նոյն օրը , որուն խարիսխը նո-
րին մէջ ձգուեցաւ : Ամեն Հայ Ազգայինք
կը ջանան իրենց քըսակը ուռեցնելու , բա-
րերայք Հայաստանեաց , Կ'աղաչեմ մի խը-
նաեւէք ձեր ձեռքէն եկած աշխատութիւնն-
ները Հայեաստանցոց խեղճ եւ անմել մանա-
կըտոցը , տեա'րք թող մէկդի կենայ մերին
պատիւը որ ամենքն ալ նոյնը կըսպան ,
այս աւուր օրս իրենց օրական ալ ճարելու
կարող չեն , ի՞նչպէս շատերը մեզի ակա-
նատես եղած ենք որ անպատիւ կերպով
կը պտըախն իրենց օրականը ճարելու : Ազ-
գայինք այս թշուառութեանը առաջըը
առնելու դարմաններ հոգալու անհրաժեշտ
պարագ ունինք :

Անշուշա հայոյ Ազգը ձեզի կըսպասէ ,
Հայեաստանցիք ալ փրկութիւնը ձեզմէ կ'ս-
պասէ , երբ ասոնք կատարուին ձեր անու-
նալ երկրին վրայ եւ հայոց Ազգին մէջ
պիտի անմահանայ ո՛հ չեմ գիտեր մեզի
հարցումներ ընող բարեկամը ուր մնաց բա-
րեկամ ի՞նչու ատանկ ձայնդ կտրած , եւ
ապուշ մնացած կը նայիս , միթէ պարտա-
ւորութիւնիդ կը խորհիք , կարծեմ թէ ը-

սածներէս հասկըցար որ մեր Ազգին ընդաձքը քայլամոլոր դէպ ՚ի ծով կ'երթայ , մի հոգար բարեկամ մի՛ այլ ջանայ որ դուն Ազգդ սիրեն , ինչպէս որ գիտցար Ազգասիրութիւնը ինչ ըլլալը , այս ունինք իէկ քամի Ազգայիններ որ , անշուշտ ամեն բան ընելու կարողութիւն ունին իրենց Ազգին պիտօքները խորհելու միջոցներ ունին , եւ նիստիրալ կնեն , բայց դժբաղութար այն չնչին խնդիրներնալ դիպուածներով կը յառաջարկուին , արդեօք ո՞րչափ օրեր ամիսներ տարիներ այդպիսի փուտ յառաջարկութեանց զոհուած են եւ կը զոհուին :

Եանաւանդ սա հետեւեալ եօթը հատ գլխաւոր հատուածները , որ ամէն անհատի ամէն Ազգի , եւ ամէն Ազգասէր եմ ըսողի ամենահարկաւոր պիտօքներն են :

ԱՌԱԳԻՆՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՍՄԻՐՈՒԹԵԱՆ
Նոյն առաքինութիւնը ըստուալու , եւ Առէտ-
ուիրունիւնը բանեցնելու եօնը կանոն կայ՝
որ հարուած ըսկնէ .

ՀԱՏՈՒԱԾ Ա .

ԲԱՐՁՈՒՄՆ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ

Ամէն մէկ չայ Ազգի դաւակներ , թէ աղքատ թէ հարուստ , եւ թէ բոլորովին

տկար է , զորս սիրենք հայրաբար , գոնէտ ատելութեան մէկ մասը վերնայ վրանուս . ինչպէս վարդապետք վարժապետք , եւ արհեստաւոր վարպետք կը սիրեն աշակերտնին որդիապէս , եւս պարտաւոր են սիրելու :

Նոյնպէս ալ որդիներն , որ եւ իցէ աշակերտեալ տղաքներ , եթէ մէկու մը յառաջ աշակերտուած են , պարտաւոր են , որոնք սիրել հայրապէս , եւ ծնողապէս , որով կուրին , հայրասէր եւ ծնողասէր մէկ մասն ալ ասով կը վերնայ :

Որչափ առնչութիւններ կան , պէտք է բոլորն ալ մէկզմէկ սիրեն ծշմարիստ սիրով , Այն ատէն ատելութիւնը մեր մէջ անտեղի գոլով , բոլորովին կը վերնայ , (ինչպէս ըսմնք թէ բարձումն ատելութեան) եւ անկէց վերջը կսկսինք երթալ դէպի առագինութիւն , փափակնուս ալ մոտեցած կը տեսնուինք , մանաւանդ յիշեալ առնչութեանց մէջ կեցած սիրով կը կազմուի ընդհանուր Ազգասիրութիւնն :

ՀԱՏՈՒԱԾ Բ .

Ա Ն Ց Ի Շ Ա Զ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ամէն մարդ գիտէ որ՝ անյիշաչարութիւնը ամենայն առագինութեանց մայր է թէ-

պէտ, սակայն ամէն պարտաւորութիւննուս ալ գժուարինն է, որպէս զի ապստամբութեամբ վայր անկելով սեւադէմ գլխոխային ձագերը միշտ, սոյն հասուածիս հակառակը գործել կուտան մարդոց։ Եթէ ասոնք յալթող զէնքերով վառուած (այսինքն Ա. Ը. մէջ եղած առնջութեան սէրերը եթէ բարորն ալ ունենաս) ընդդիմանալով անոնց անշուշտ պիտի յաղթես, եւ յախտանակն ալ ձեռքդ բռնած այն դիյու կողմէն կանչուած ձայնին պիտի երթաս օր՝ իր ձեռքն է առած իրանութեան պսակը ձեզի տալու բայց շատ գժուարին է ասոնք յաղթելը, որպէս զի շատերը կան որ՝ իրենց շար կիրքը կատարել կուղեն, թէէ, եւ թէ չէ։ Անցիշաչար ըլլալուհս, եթէ սԶԳԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆՈՒԹԻՒՆ բանեցնել կուղեա։ Օրինակի համար, հայհոյութիւն հարկ չեղած ատէնը, եթէ մէկը ստակ ալ թէ տալու ըլլայ հայհոյութիւն չես ըներ, քանի որ հայհոյութիւն հարկ չկայ, եւ երբ կիրքդ շարժի աչքերդ կրակ կըտի, եւ սիրտ ալ վրթուած Ապլանդեան ծովերուն բարձրադեզ ալեաց նման, եւ դէմքով ալ այլ անդակած, այն ատեն կը բանայ գժոխային դուռը (այսինքն բերանը) այն աստիճան հայհոյութիւններ կընէ որ երբէք բերանը

դադարցնելու հընարքը շըկայ, եւ մինչեւ անգամ ստակ տալու ալ որ ըլլաս կրկին ձայնը չի կըտրեր այն աստիճան սաստկացած է իր կիրքը։ Նոյնպէս ալ անյիշաչարութիւնը եթէ մէկը չար չըգործէ, ինչ պիտի յիշես եւ ինչը պիտի ներես, անյիշաչարութիւնը եւ ներածութիւնը իրը մէկը անձիդ դէմ չար գործեց եւ յանցանք ըրաւ ներածութիւն եւ անյիշաչարութիւն պիտի ընես, եթէ առանց մէկումը վնաս տալու անձիդ դէմ է։ Սակայն եթէ ըրած չարութիւնն ու յանցանքը առ Ազգն է՝ այնպիտի ներուն ներածութիւն եւ անյիշաչարութիւն չըլլար, եւ առ Աստուած ըրած յանցանք ու չարութիւնն ալ, նոյն ինքն կը գատէ։ Ըստ այս է թէ ամէն չարերու անյիշաչարութիւն կըրնայ ըլլալ, բայց առ Ազգն գործածեն երբէք Ազգը զանի արժանապէս պիտի պատմէ։

ՀԱՏՈՒԱԾ Գ.

Երբեմն երբեմն յիշենք այն խօսքերը, որ տէրն մեր Քրիստոս ըսաւ թէ « զոր ինչ կամինք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա, » Ըստ որում առանձին երբէք մէկը չըկրնար ըլլար ժառանգորդ բարեաց, մինչեւ ընկերին ալ նոյնը

կամենայ , կամեցողութիւնն ալ յիշողութեան յառաջ կուգայ կամեցողութիւնն է , ազգասիրութեան եւ առաջինութեան առաջին գործիք : Վերջապէս կրնամ ըսել ամենան բարութեանց գործիքն է կամեցողութիւնն , ոչ թէ չար :

Եթէ մէկը կամ չէ բարիքներ ըլլան իրեն , անչուշ բարի կամեցողութիւն թող ունենայ առ Ազգը առ ընկերը եւ առ ամէն այն անձերը որ իրենց սուդ ու թանկապին քըրտունքներնին , եւ միանդամայն անգին արիւննին կը վաթեն տերունական սա խօսքին հետեւելով թէ , որ արքունց բաժակ մը ցուրդ ջուր անուն աշակերտի խմոյ , ամէն ասեմ ոչ կորիսցէ վարձու նոցայ :

ՀԱՏՈՒԱԾ Դ .

Ամէն ամբողջ միութիւններ ունի , ուրեմն ամէնքս իրարու հոգեհատոր ենք , եւ ըլլանիս գիտնալով պարտինք իրարու յարգութիւն գիտնալ եւ ճանչնալ եւ անկեղծ սիրով սիրել . քանզի ամէնքս ալ ի պատկեր Աստուծոյ եմք ստեղծուած , մանաւանդ Ս . Երրորդութեան անուամբ մի եւ նոյն Ս . Աւաղանի յարդանսդէ ծնած , եւ Ազգութեան անունը կրած , նորին գրոշակին ասակը մեծցած . եւ նոյն Ազգութեան

հոգին ծնած , մարմինիս ալ բաւական սըսունդ տուած , եւ առ յայժմ անհոգ կերպով մը պառկած կը տեմնեմ զիս . անյուսակի կերպով մը թէ ոչ այն արգի միութիւնները կը տեսնենք եւ ոչ ալ ազատութիւն գտնենք , այո՛ ունին օր մը , բայց ո՞ւր ծածկուած է արգեօք նոյնը որուն մէջ Հայն ալ իր պարտքը ճանչնայ , ո՞ւր թագծագ է այն գեղեցիկ գրոշակը՝ որ մեր նախնիք նորին շգեղաղէմ թեւերուն ասակը կը հրճուէին , եւ ինք ալ իրենւ հաւերու ձագուկներ իր հովանեաց տակը կը պահեր : Ցաւալի բան , երկպառակութեան երկսայրի տապարն նորին ձողակին անգթաբար եւ անամկ սաստիկ կերպսվ մը զարկաւ . որ կարծես թէ կործանելու ատեն բոլոր երկիր սարսկցաւ : Ա՛ն երկպառակութիւն դու՛ւ , ո՞չափ տուներ չաւրեցիր , ո՞չափ միութիւններ չը քայլացիցիր , ո՞չափ Ազգերու անուն միմիայն պատմութեանց չթողուցիր , եւ ո՞չափ ազգութիւններ գերութեան չենաթարկեցիր , մանաւանդ մեր Ազգը՝ որ միշեաններուն բոլորն ալ ամէն անհատի աչքի կը տեսնուի :

ՀԱՏՈՒԱԾ Ե :

Ամէն անհատի պարտաւորութիւնն է , Հայկագեան ազնիւ լեզուն անխափան գոր-

ծածել , Աղգիս յարգը պաշտպանելու եւ
միութիւնը մշտատեւ պահելու , նաեւս
ամենամեծ պարտաւորութիւն է իր գիտցա-
ծը եղքօրը յայսնել , ընկերական կազը մըշ-
տատեւ պահելու համար միութիւն պէտք
է . եւ անկից յառաջ կուգայ ամէն ըան :

ՀԱՏՈՒԱԾ Զ .

Ինչպէս բոլորը մասանց ամբողջութեամ-
բը կատարեալ կըլլայ . Աղգիս ամբողջու-
թիւնն ալ եւ իւրաքանչիւր անհատով , վաս-
նորոյ ամէն մէկ մարդ ըսելու է , թէ ին-
տոր որ ես կարօտ եմ Աղգիս օգնութեանը ,
Աղգն ալ կարօտ է իմ օգնութեան . ես թէ
որ ուրիշն ըեռը մերցնելու համար . ու-
րիշն ալ իմ ըեռս վերցնելու կը համի , ես
որչափով սերմանեմ Աղգիս , նովին չափով
քաղելոց եմ Աղգես , ոչ միայն ես ծնած եմ
ինձի համար , Աղգիս համար ալ , եւ կրնամ
հոգով չափ աշխատիլ Աղգիս ալ , եւ ամէն
չայ անուն կրող անձ այն ըստ նմանու-
թեան մոմեղենի ծախել զինքն լուսատու
լինել այլոց :

ՀԱՏՈՒԱԾ Է .

Ընկերնիս ալ միւս ես մը սեպելու եմք
անխտիր , ըստ որում մի եւ նոյն Աղգի ան-

դամ են , եւ ամենեքեանս ալ ի նա եմք կըց-
եալ , եւ ի նմանէ մնանիմք եւ զօրանամք ա-
մենայն քրիստոնեայք անդամ ենք Քրիստոսի
եւ ինքն գլուխ , ամենեքեանս ի նա եմք
միացեալ , ուստի եթէ ատամնէ չէ մէկին
ուրախութիւնը կամ տրտմութիւնը առ հա-
սարակ ամենուն ուրախութիւն եւ ցաւ կը
պատճառէ , « եթէ վշտանայ մի անդամ
վշտանան ամենայն անդամք ընդ նմա .
ինդամի անդամ խնդան ամենայն ան-
դամք ընդ նմա » : Ահա այսքան հարկաւոր
է , Աղգ վկասաբեր առիթներուն զգուշու-
թիւն ընել , իմաստուն վարդապետի ըստ-
ծին պէս , թէ « ԱԶԳ ԻՄ , ԱԶԲ ԻՄ » :



